1429 1890 ՄԱՐՏ 2 ՇԱԲԱԹ 1307 ԴԵԿՏԵՄԲԵՐ 20 ԹՈՒԱՅ ՄԻՆՉ

20 ԹՈՒԱՅ

ՀԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

ԲՈԼԻՍԻԴԻՅԷ ՄԻԼԻՅԷ ԹԻԽՃՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه

(صاحب امتياز: جيوكيان)

ԱՑՕՆԷ ՏԻՑԱԹԼԱՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍՊԱՄԱՅԻ	140 ՂՐ.	70 ՂՐ.	40 ՂՐ.
ԹԱՇԻՐ	200 »	100 »	

Մէջիմիէկ 20 ղրուշտան

ԻԼԱՆԱԹ ՏԻՑԱԹԼԱՐԸ

Լինի, 2նէմ՝վէ 3ինէմ սահիպէ ղրշ. 5
Միւնէմիւ սահիպէ 11ի 10ք. հա. » 3
Մէվտտը նէֆիյա տաիր պէնտէր մէճմանէն գազուշ օլունէաղ վէ տէրթ օլունմայան էվրաղ իտտէ օլունմայաճաղ տաիր։

Իտարէխանէսի՝ Սպամայոլտա Գազը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 ձիվէլէկեան մաթպասանտա տաիր։ Գեազիֆէյի մէվտտա հաղգրնտա կաղէթանէն սահիպ վէ մէտուր Ցոսիրան ձիվէլէլիսիտանա միւրաճաաթի օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Սէլանիքտէն եաղլըտրընա կէօրէ, Իթալիա վէլիիահտ բրէնս Վիգթոր Էմմանուէլ՝ կէյէն բազար էրթէսի կիւնիւ սաաթ 1 բատտէլրինտէ Ս-վ-ոս վաբօրքյա Սէլանիկ լիմանընա միւվասէլէթ էյլէմիշ տիր։ Մէզքիւր վաբօր՝ Սէլանիկ լիմանընա վասրլ օլմազտան էվվէլ Ա.յոբրոզա ուղրարպ պիր գաչ սաաթ տէմիր աթմըշ օլտուղընտան, բ.ւէնս՝ տիշարբյա չրզբպ պաղը մանսարբրլարը զիյարէթ իմմիշ տիր։ Բրէնս՝ գաղը բէսմի սուրէթտ սէյահաթ իմմէքտէ օլտուղընտան, Ս-վ-ոս վաբօրը Սէլանիք լիմանընա վասրլ օլտուղը զէման ատէթտէն օլտուղը վէճհէ թոր ամբլարադրէմտը սէյամ իրքա գրրնմազ տիր։

Վաբօրն միւվասէլէթինտէն եարբմ սաաթ սօնրա, վայի վէ գօմանտան բաշալար հազարաթը՝ էլպիտէի բէսմիլէրիյէ վաբօրա կնտէրէք, գաղը հազրէթը Բատիշահի նամընա բէսմը խօշամէտիլ իրքա իմմիշէր տիր։

Իթալիա թէպասը միթէպէրանը՝ բրէնսէ պաղը մուխալէթէ վէ միշարէլէյհէ 75 լիրա գբյմէթինտէ պիր չիքիթ տապանճա թադտիմ իմմէք իւզրէ վաբօրա պիր հէյէթը մէպուսէ կէօնտէրմիշէր իսէ տէ, միշարէլէյհ՝ նէ հէյէթը մէպուսէ.լի վէ նէ տէ հէտիէյլի գապալ իմմիշ տիր։ Բրէնս՝ բիւքիպի իշին Իթալիա թէպասը միթէպէրանը թարաքիւնտան թախսիս օլնան ա.բրապը տաիր գապալ իմմէք իսթէմէտիկինտէն, գաբայա ՀԷՂ ապ.ղը վաղթ պիր քիրա արապա սընա պէնիմ, վէ ասքէր խասթախանէսինտէ, չէհրին սահիխա.թախանէէրը ճիհէթինի, Ա.յա-Սօֆիա վէ Խուրթաճի վէ Գասէմիյէ ճամիէ.րի իւէ չէհրին շրմալ ճիհէթինտէ պուլընան վէ Զսմուշ մանսարբրը տէնիյէ էսկի Բում մանսարբրը զիյարէթ վէ թէմաշատան սօնրա, տաիրէի հիւբիւմէթէ կէլէրէք վալի բաշայա իատէի զիյարէթ էյլէտիկի կիպի, մուախսէրէն տաիրէի միւշիրիյէ տէ պիրազիմէ գօմանտան բաշա հազրէթլէրինէ տէ իատէի զիյարէթ իմմիշ վէ էօյլէնտէն պիր սաաթ էվվէլ վաբօրա ավտէթ էյլէմիշ տիր։

Էօյլէնտէն պիր սաաթ սօնրա Ի.թալիան թէպասընտան պիր գաչ՝ բրէնսին հուզուրընա չրզբպ արզը մուխալէսէթ էյլէտիքլէրինտէն, բը.բէնս պիր ազ սօնրա թէքբար գ.բրայա չրզարագ իմմալիան մէքթէ.պին վէ Սէլանիք չարշըսընը զիյա.բէթ իմմիշ վէ չարշըտան պաղը Ճարգ էմմասը վէ անթիգայա տաիր պիր չօգ էշեա սաթըն ալմըշտը։

Միշարէլէյհին բիւքիպինէ մանսուս օլարագ Սրբպիսթան գրալը թարաքիւնտան Սէլանիկէ 4 ատէտա միբէլլէթ վակտ կէօնտէրիլմիշ օլտուղընտան, բրէնս՝ Սէլանիկէ միւվասէլէթինին էրթէսի կիւնիւ հաբէքէթի իտէն գաթար իլէ Պէլկրատա ազիմէթ իմմիշ տիր։

* * *

Էվվէլքի կիւնքի թարիխլէ Պէլկրատտան աթիտքի թէլէկրաֆ քէշիտէ օլընմըշ տրը։

«Իթալիա վէլիի ահտր պու սապակ ալաֆրանկա սաաթ 5տէ Սէլանիքտէն պուրայա միւվասէլէթ իմմիշ տիր։ Միշարէլէյհ թարաքիւնտան իզհար օլընան արզու իւզրինէ հիչ պիր բէսմը գապալ իճրա մանսիլմըշ արը։ Բրէնս՝ ալաֆը. սաաթ 11ատ գրալը զիյարէթ իմմիշ, վէ գրալ տաիր բէֆագամբնտա հէյէթը նիյապէթ ազաար օլարը հալտէ տէրհալ իատէի զիյարէթ էյլէմիշ տիր։ Բրէնս՝ իմմալիա սէֆարէթխանէսինտէ էօյլէն թաամը իմտիքտէն սօնրա Ցարիւլ Ֆիւնունը զիյարէթ իմմիշ տիր։»

——

Մալիւմամը ախիրէյէ կէօրէ, կէչէն բազար կիւնիւ ճանիպը Պապը Ալիտէն տիւվէլը մուազզամա նէզտինտէ մուգիմ Օսմանը սէֆիրլէրի նէ իրսալ օլընան թահրիրաթը ումումիյէտէ, կիրիտտէ իատէի առա յիչ մագսէտիրլէ իմմիխագ օլընան թէքտապիրէ տաիր տիւվէլը մուազզամայա թաֆսիլաթ վէ իզահաթ վէրիրմէսի վէ կիրիտ մուհաճիրլէրինին վաթանլարընա ավտէթլէրինի գօլալաշտըրմագ իչին Եունանիստանա պուլունան Օսմանը շէհպանէրլէրինէ եվամիրը լազմէ կէօնտէրիլմէսի պարէր տիվէլը միւշարէլէյհինէ պիրտիրիլմէսի՝ միշարէլէյհիմմէ.ֆիրլէրէ իչար պուլրրմրշ տիր։

Եունանիստանա պուլունան կիրիտ մուհաճիրլէրինին մէճմանէն վաթանարընա իատէլէրի իչին Իտալէի Մախտուսէ պէօյիք վաբօրլարընտան պիրինին իրսալի հիւքիւմէթը Սէնիյէճէ միւթէսավվէր օլտրը հնվատախ՝ պալատէքի մալիւմաթը թաստիգ իտէլրօր։

——

Բօմատան իչար օլընարընա կէօրէ, Մէճլիսը մէպուսանրն կէչէն ճուտտա էրմէէսի կիւնրի իմմիտարընտա մէպուսանտան Մ. Ֆէրրարի վէ Մ. Իմպրիանի թարաֆրնտան վուգու պուլան պիր սիվայա բէիսը վիւքլա Մ. Դրիսբինին վէտրիկի ճէվաղ՝ մէճլիսատ պիր հատիսէ զու.հուրինէ սեպեպ օլրշ տրը։ Մ. Իմպրիանի՝ մեղքիւր ճէվապտան տիւչ.ը հիտտէթ օլարագ Մ. Գրիսբրիյէ Ճիգվիթ տէմիշ օլաղլա, Մ. Գրիսբրի տաիր պու սէօզէ բէք զիյատ հիտտէթլէնին տէրճայ այաղա գալգ.մըշ վէ այաղ.ը.ա օթուրարը իս քէսկէ.լի իրմէթէք վէ քեազրտարը նը թօրյարագ «պու մէճլիս վէ պու ըէիս պագը զայարդճա, պիր տահա այաղը պուրայա պասմամ» տէյիպ մէճլիս սալօնընտան չրգբզ կիմիշ տիր։

Մ. Գրիսբի՝ պիր ազ սօնրա թէչրիֆաթ նազրընա պիր մէքթուպ եազրպ, Մէճլիսը մէպուսանտա զուհուրա կէլէն պիր հատիսէտէն տօ.լայր Օսմանը սէֆիրը ճէտիսինէ իբ.բամէն սէբայր գրալտտ քէշիտ օլը նանագ զիյաֆէթմատ հազրը պուլը նամայանագ ազիմ իմմիշ տիր։

——

Ալաֆր. մարտ 5 թարիխիլէ Պէրլինտէն եազրտրընա կէօրէ, Ալէքմանիա խարիճիյէ նազրրը գօնիմ հէրգէլրմ տը Պիզմարգը պիր գաչ կնէնէ գաառար նէզարէթը մէղքիւրէտէն իսթիֆա իլէ Ալէքմանիանին էճնէպի սէֆարէթլէրինտէն պիրիսի նէ մէմուր գբլընանագը վէ միւշրէլէյհ՝ Ալէքմանիա իսբէրաթ օրընին Տէրսաատէթ վուգու պուլան սէ.յահաթը էսնասընտա պիլմասա մազհարը իլմիֆթը հազրէթը Բատիշահի օլտուղը ճիհէթլէ, Տէրսաատէթ սէֆարէթինէ թարիխ մէյհուզ պուլունարը՝ չէհրը մէղքիւրտէ քեանի Իթալիա սէֆարէթխանէսին տէ վէրիրմիշ օլան պէօյիք պիր գիյաֆէթ էսնասընտա ըիմայէ.նի էվվէլքի կիւն իսզահաթա պուլընմըշ տրը։

——

Ալաֆր. մարտ 5 թարիխիլէ Պէրլինտէն եազրտրընա կէօրէ, Ալէքմանիա խարիճիյէ նազրրը գօնիմ ժիւլ Զաբարինին թահրը ըիյասէթինտէ թէչէքքիլ իմտիկի թէէմին օլընը յօր։ Գօնիմ Անտրաս Պէրլէն՝ գօնիմ Ցաբարինին եէրինէ զըրասմ նէզարէթինէ թարին օլընմըշ տրը։ Վիւքէլաի սարէր՝ մէմուրիյէթլէրինտէ իսպգա օլրնմրշլար տրը։ Մ. Թիցանրն իսթիֆա իմտիկի՝ եարբն սուրէթը ըէսմիյէտէ Մէճլիսը մէպուսանա թէպլիզ օլընրպ, վիւքէլաի ճէտիսէ՝ ճուամա էրմէէսի կիւնիւ մէճլիսը մեղքիւրէ կէլէճէքլեր տիր։

Բօմա 12 մարտ

Պահրէն իֆրա օլրնան բօսթա խրտմէթինին թէնսիպ ու խլաահը իչին թիչէքքիլ իտէն թահպիգ գօմիսիոնը՝ Վէնէտիկ իլէ Տէլսաատէթ վէ Թունա իսկէլէլրի պէյնինտէ, վէ Եունէ Վէնէտիկ իլէ Տալմացիա վէ Արնավուտրգ վէ Պրինտիզի ա.բրասընտա պիր խաթթը պէյնէտ տիւվէլ թէէսսիսինի թէքրիֆ իտիլօր։

Բարիզ 12 մարտ

Կէօմրիւք գօմիսիոնը՝ Թիւրքիա ի.լէ Ֆրանսա պէյնինտէ մէվճուտ օլուպ եարընրի կիւն (տիւն) միւտտէթի իսիմամ պուլաճագ օլան թիճարէթի ահանամէտի հագգընտա հէյէթը վիւքլա թարաքիւնտան վուգու պուլան պէյանամը տինէմիշ տիր։ Բէյիսը վիւքլա Մ. Թիրբ՝ մէպուսանտան Մ. Թուրէլ թարաքիւնտան իրրատ օրնան սիվայէ ճէվապէն, կէչէն փետրվարրն 27նճի կիւնիւ իմա իմտիկի իզահաթա միւսսիլ պաղը իզահաթտա պուլընմըշ տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

—Մալիյէ նէգարէթինին Բէժի.տարէսինտէն 100ական 5 ֆրանկէ ազատ իմտիկի իսթիգրազը 70,000 լիրա իտուսկի վէ իսթիգրազը մեղքիւրը Իզմիր, Պրուսա, Մանսարբը, Սէլանիք, Թրապիզօն վէ Եանեա վիլայէթլէրի աշար հարալաթը իւէ թէէմին իտարէսինին սէնինը ամիրէ թէէմէթիւինտէն հիւքիւմէթը Սէնիյէ իսապէթ իտէճէք հիսսէնին տախի թէէմնամ կէսմէրիրտիկի իշիտիմիշ տիր։

—Իզմիր վիլայէթինին պու սէնէ բալամատ էօշրինտէն հուսուլ կէ.լէն 20,000 լիրա՝ պու քերրէ Մալիյէ նէզարէթինէ իրսալ օլընմըշ տրը։

—Մարտիտտէ նէշր օլրնան էքէրա կազէթասընրն արաֆր։ մարտ 7 վէ Վիէննատա նէշր օլրնան Բրէս կազէթասընին մարտ 8 թարիխլինէ.սէ.լինին Թիւրքիայա տուխուրի թահրը մէճմուրէթէ ալընմրշ տրը։

—Թիւրքիա իլէ Աւսթրիա արասընտա թէճարէտէն ազատ օլընճագ թիճարէթի ահանամէտինին միւզաքէրթրընա մէմուր օլան գօմիսիոն՝ Ա.ւսթրիա մուրախասալարը տախի հազրը օլարը հալտէ տիւն եէնէ խաբիճիէ տախիրէսինտէ միւսթէշար Արթին բաշա հազրէթլէրինին թահրը ըիյասէթինտէ իճթիմա իմմիշ տիր։

Աւսթրիա մուրախասալարընն պէքլէտիքլէրի թալիմաթը ճէտիտէնին պիր գրրմը կէմիշ օլարընտան, տիւնքի իճթիմաա թալիմաթը մեղքիւրէ զէմնի իւզերինէ միւզաքէրէ ճէրէյան իմմիշ, վէ գօմիսիոնն պիր գաչ կիւն սօնրա պիր տահա իճթիմար իլէ Եէնէ միւզաքէրթա տէվամ իտիլմէսի մուգարրէր պուլընմըշ տրը։

—Թապիպ գամագամարընտան Թապիպեան Տօքթ. Յովհաննէս պէյ՝ պու քերրէ Մէքթէպը Թրպպիէի Միքիրիյ իլմը թէչրիհը էմրագ մուալիմինինէ նասպ ու թահրին պուլրրմրշ տրը։

—Սէլանիքտէն եաղլըտրընա կէօրէ, 9 թօրը վէ 176 թարիպը համիլ Զէրնօմէրէ նամընտա պիր Ռուս զրհնը գարագօլ վաբօրը՝ կէչէն ճուտտա էրմէէսի կիւնիւ Ա.յնօրօգա միւվասէլէթ իտուպ Ռուս մանսարբրը էօնիւնտէ տէմիր աթմըշ տրը։

—Շամ թրամվայ խաթթը սահիպը իմմիյազը Եուսուֆ Մըմրան էֆ. իմմիյազը մէզքիւրէ տաիր թանզիմ օլընան մուգավէլէյի էվվէլքի կիւն իզահրմրշ տրը։

—Ատա Բազարընտան չրմէնտրֆէր սմասիօնընա գաառար օլան 9 քիլօ մէթրօրդ մէսաֆէտէ թրամվայ խաթթը ինշասը իչին հաճիպիր Անտոն էֆ. թարաքիւնտան իմմիյազ իսթիտա օլընտրը, վէ պու պագտէքի իսթիտանրն Նաֆիա նէզարէթինտէն Պապը Ալիյէ իրսալ գբլըն.

ԹԻԼԼԻՐԻԱՖ

(Ա.ԺՈՒ-ՐԷ Դ.Ն.ՌՆԻՆ.ԻԷ)

Բարիզ 12 մարտ

Մէճլիսը վիւքլա՝ ամէլէնին իսպահը ահվալը իչին Պէրլինտէ իճթիմա իտէճէքզօնֆէրանսա.Ֆրանսայա վէքեա լէմի իտէճէք մուբախասալարը տուրէթը գաթիյէտ ինթիխապ իմմիշ տիր։ Մուամիլէ.յհիմ մուբախասալար՝ ալանտէն Մ. Ժիւլ Սիմօն, Մ. Թօքլէն, մէպուսանտան Մ. Պիւրտօ, Լէնտէն մատէնլէրի միւֆէթմիշը ումումիպի, վէ մաքինիսթ Տրլաֆատան իսպարէթ տիր։ Մուամիլէ.յհիմ՝ էրպպաը ֆէնտէն քէնտիլէրինէ մուավին օլաճագ զէվաթը ինթիխապ իչիւն ազշամ խարիճիյէ նազրը Մ. Սբիւլլէրին խանէսինտէ իճթիմա իմմիշլեր տիր։ Մէմուրիրը ֆէննիյէ՝ գօնֆէրանս միւվաքէրաթը նա իշիրաք իմմէ.յիպ, եաղնրզ մուբախասալարա իմաի միւլիմաթ էյլէյճէքլեր տիր։ Մուբախասալար եարբն Պէրլինէ միւթէվէճճիհէն հարէքէթ իտէճէքլեր տիր։

Բէշթա 12 մարտ

Եէնի գապինէթօնը՝ տախիրիյէնէ զարէթի ինզրմամբյա գօնիմ Ժիւլ Զաբարինին թահրը ըիյասէթինտէ թէչէքքիլ իմտիկի թէէմին օլընը յօր։ Գօնիմ Անտրաս Պէրլէն՝ գօնիմ Ցաբարինին եէրինէ զըրասմ նէզարէթինէ թարին օլընմըշ տրը։ Վիւքէլաի սարէր՝ մէմուրիրէմլէրինտէ

Իսպգա օլրնմրշլար տրը։ Մ. Թիցանրն իսթիֆա իմտիկի՝ եարբն սուրէթը ըէսմիյէտէ Մէճլիսը մէպուսանա թէպլիզ օլընրպ, վիւքէլաի ճէտիսէ՝ ճուամա էրմէէսի կիւնիւ մէճլիսը մեղքիւրէ կէլէճէքլեր տիր։

Բօմա 12 մարտ

Պահրէն իֆրա օլրնան բօսթա խրտմէթինին թէնսիպ ու խլաահը իչիւն թիչէքքիլ իտէն թահպիգ գօմիսիոնը՝ Վէնէտիկ իլէ Տէլսաատէթ վէ Թունա իսկէլէլրի պէյնինտէ, վէ Եունէ Վէնէտիկ իլէ Տալմացիա վէ Արնավուտրգ վէ Պրինտիզի ա.բրասընտա պիր խաթթը պէյնէտ տիւվէլ թէէսսիսինի թէքրիֆ իտիլօր։

Բարիզ 12 մարտ

Կէօմրիւք գօմիսիոնը՝ Թիւրքիա ի.լէ Ֆրանսա պէյնինտէ մէվճուտ օլուպ եարընրի կիւն (տիւն) միւտտէթի իսիմամ պուլաճագ օլան թիճարէթի ահանամէտի հագգընտա հէյէթը վիւքլա թարաքիւնտան վուգու պուլան պէյանամը տինէմիշ տիր։ Բէյիսը վիւքլա Մ. Թիրբ՝ մէպուսանտան Մ. Թուրէլ թարաքիւնտան իրրատ օրնան սիվայէ ճէվապէն, կէչէն փետրվարրն 27նճի կիւնիւ իմա իմտիկի իզահաթա միւսսիլ պաղը իզահաթտա պուլընմըշ տրը։

—Թապիպ գամագամարընտան Թապիպեան Տօքթ. Յովհաննէս պէյ՝ պու քերրէ Մէքթէպը Թրպպիէի Միքիրիյ իլմը թէչրիհը էմրագ մուալիմինինէ նասպ ու թահրին պուլրրմրշ տրը։

—Սէլանիքտէն եաղլըտրընա կէօրէ, 9 թօրը վէ 176 թարիպը համիլ Զէրնօմէրէ նամընտա պիր Ռուս զրհնը գարագօլ վաբօրը՝ կէչէն ճուտտա էրմէէսի կիւնիւ Ա.յնօրօգա միւվասէլէթ իտուպ Ռուս մանսարբրը էօնիւնտէ տէմիր աթմըշ տրը։

—Շամ թրամվայ խաթթը սահիպը իմմիյազը Եուսուֆ Մըմրան էֆ. իմմիյազը մէզքիւրէ տաիր թանզիմ օլընան մուգավէլէյի էվվէլքի կիւն իզահրմրշ տրը։

—Ատա Բազարընտան չրմէնտրֆէր սմասիօնընա գաառար օլան 9 քիլօ մէթրօրդ մէսաֆէտէ թրամվայ խաթթը ինշասը իչիւն հաճիպիր Անտոն էֆ. թարաքիւնտան իմմիյազ իսթիտա օլընտրը, վէ պու պագտէքի իսթիտանրն Նաֆիա նէզարէթինտէն Պապը Ալիյէ իրսալ գբլըն.

տրը։

—Տիւն սէնէի մալիյէ իպթիտասը օրմագ հասէպիյէ, Մ. Էմիլ Տրվօ՝ Տուլունը Ումումիյէ մէճլիսը իտարէսինտէ թահվիլաթը միւմթազէ համիլլէրինին վէքիլի սրֆաթը.յլա իլֆաի մէճլիսը պաչլատարը կիպի, Ինկիլիզ տանիլէր վէքիլի Մ. Գալեաբ տախի՝ նիզամը մախսուսը մուճիպին ճէ Ֆրանսրզ տանիլէր վէքիլի Մ. Օպարէնին եէրինէ Տուլունը Ումումիյէ մէճլիսը իտարէսի բրիտաէթինի տէրէօշտ էյլէմիշ տիր։

—Մըսըրտա պուլունան Պանդը Օսմանի միւտիրը ումումիսի Սրը Ետկար Վինսընթի՝ Սօսիէթէ Ժենէրալ պանդասը հիսէտտարան մէճլիսը ումումիսինտէ հազրը պուլընմազ իւզրէ կէլէճէք սալը կիւնիւ Տէրսաատէթէ ավտէթ իտէճէք տիր։ Մուամիլէ.յհ՝ եանամ ավտէթինտէ Ա.թինայա ուղրարպ Օսմանը վէ Եունան հուտուտը չրմէնտրֆէրլէրինէ միւթէալլիպ պաղը մէսաիրտէն տօլայը պիր իքի կիւն չէհրը մեղքիւրտ զալաճագ տրը։

—Թասֆիյէի Տուլուն թահվիլաթընն վէգնէլէրճէ գապալը մուամէլաթընը իչպու մարտ նիհայէթինէ գաառար թէտիտինէ Մաիլիյէ նէզարէթինճէ գաբար վէրիրմիշ տիր։

—Տէրսաատէթ Թիճարէթի Օտասը ազալարընն ինթիխապաթը՝ տիւն Թիճարէթի նազրը Զիհնի բաչա հազրէթլէրինն նէզարէթի թահրընա օլարագ ուսուլ վէ նիզամը տաիրէսինտէ իճրա օլընմրշ վէ եէնի ազալար ինթիխապ իտիլմրշ տիր։

—Ալէքսանիա սէֆիրի Մ. Բատովից՝ տիւն մէէզուսէն Պերլինէ ազիմէթ իմմիշ տիր։

—Մուհարէպէի ախիրէտէն էվվէլ մէնսաֆի սանտրզ լարընտան չիֆթի.ճի լերէ լօտիւնճ վէրիրէն մէպալիզ ճիւ լէսինտէն օլմազ իւզրէ, էհմալիսի մուախսէրէն տաղըմրշ վէ եախոտ հիճրէթի իմմիշ պաղը սանճագ էհա լիսինտէն՝ նօտիւնճ վէրիրէն մէպալզն քեաֆֆիվէ իմթիգ թաղէպ իտիլմէքտէ օլ.ըաղը մէսմուր հազրէթը Բատիշահի պուլրրլարգտա, պունտան պէօյէ եալընը մէմէքէթլէրինտէ պուլընան չիֆթի ճրլէրտէն եալընը քէնտի պօճ.լարը թարէպ պալէպ օլընմասընը էմր ու ի.բրատ պուլրրմրշլար տրը։

—Պէյօղլու վէ Գալաթանրն պիր չօգ եէրլէրինտէ կէրեք եանկընտան վէ կէրեք էպնիյէ երդտրրրմասընտան տօլայը զայ օլան կազ տիրէք վէ ֆէնէրլէրինին եէնիտէն վազը իչիւն ախիրէն Թօրիանէի Ամիրէյէ բաղթ օլընան Կազխանէ իտարէսինճէ հազրրրդ կէօրիւմէքտէ օլտուղը խապէր վերիրիօր։

—Էմանէթի վէ Նիւմունէ վէ թէ.ահհիւտիւ մէքթուպ վէ էվրազը սաբէ թաաթի էյլէմէք իւզրէ Սիվասլու Սամսուն արասընտա հաֆթատա պիր տէ արալըզ բօսթասը քիչ.ա օլընտրը կիպի, Սիվաս վիլայէթինտէ Ագիդիէ իլէ Դարսբիրէ, վէ Տիյարպէքիր վիլայէթի տախիլինտէ Բաղու իլէ Խարբութ արասընտա տախի պիրէր քէֆիլի սիւրիւճիւ բօսթաղրը քիչաա օլընտրը՝ Բօսթա վէ Թէլէկրաֆ նէզարէթինտէն իլան օլընմրշ տրը։

—Մաթպաաձրգա խապէր վերիրտիկինէ կէօրէ, Պողոս իչինին Բումէլի սահիլինտէ Եէնի Մահալլէսէն հէման թա Պէպէյէ գաառար մէվճուտ պուլընան գարիէյէր էհալիսի՝ Շիրքէթը Խարիյէ վարբը իւճրէթէ.բինին թէնզիլինի թալէպ ու խիմ.տա իմմէք իւզրէ պիր գաչ կիւնանէն պէրու պիր մահզէր իմզալամագա պաչլարընպ, մահզէրը մեղքիւր՝ հէր միլլէթտէն եիպղէրճէ իմզա իլէ սէթը օլընմրշ, վէ պու թալէպը ումումիյէ տաիրէի պէէտիրէլրը տախի իշիմ.բաք իմմիշ տիր։

Իշպու մաղհէրը ումումինին հիւքիւմէթը Սէնիյէ թարաքիւնտան է հէմմիյէթլէ նազարը տիրգաթա ա.լընճագընա իշիմիպաղ օլընմամ.խուսուսիյլէ Շիրքէթը մեղքիւրէ՝ իմ.թիյազընը թէճատտ իմտիրմէսի միւ.նասէպէթիլէ իճրասընը թէճահհիւտ էյլէտիկի չարմնամէնին հէման հիչ պիր հիւքմինի իրճա իմմէյիպ, պիլաքիս էհալի հազգընտա խիրաքը թէճահհիւտ մուամէլէի ահաշիքէնա.

Նէտէ պուլընմրշ, վէ հէյէ ախիրէն Մէճիտիէյի կէչէր ազչէտէն պիր զրշ. էքսիրինէ ալմաղա պաչլամասը.յլա էհալիյէ զարարը քիւլլի տախի մուճիպ օլմազտա պուլընմրշ օլտուղընտան, Շուրաի Տէվլէթ թարաֆրնտան պու պապտէ կէչէն կիւն վէրիլէն զարար՝ մէնֆաաթը ումումիյէ նամընա սրրան Շիրքէթը մեղքիւրէյէ իճրա իմտիրիլէրէք Մէճիտիյէի քէմաֆիսասարդ 20 ղշ.ա ալմասը՝ հիւքիւմէթ թարաֆրնտան էքիտէն էմր պուրուլաճաղը մէմուր գավի պուլընմրշ տրը։

—Ճէզարրլի մահուտ հաճի Ալի վէ հաճի Ահմէտ՝ տիւն Սթամպօլտա Գըրդ Զէչմէտ Պահրիյէ եիւզպաշը.լարընտան Ալի էֆէնին խանէսինէ կիտէրէք, «պու խանէտտէ տէֆինէ վար տրը, 30 սէճիտիլ վէրիլիր իսէ չրզ արրրրզ» տէյէրէք, քէօմիւրլիկէ կիրիպ պիր թապտ չտագուրլար գ.ազարդտան սօնրա, պաղը եալարզ.լը մանկրրար կէօսթէրիպ էճնէպի բարաբը օլտուղընը պէյան իմմիշէր իսէ տէ, խանէ խագգր ալանմա.յրզ քէնտիրէրինի իմմիմագ իսթէ.տիրլէրինէ, արալարընտա զ ավկա զուհուր իտուպ հաճի Ահմէտին պա.ղը եարբմրշ, վէ մահուտ տօլանտը.ըրճը հաճի Պապալար զապրթա թարաֆրնտան տէրտսամ օլընմրշլար տրը։

ԻՐԱՆ ՍԷՖԱՐԷԹԱՆԷՍԻՆՏԷ

ԳՕՆՍԷՐ

Տէպիսթանը Իրանեան նամ Իրան սէֆարէթպէրին մէնֆաաթընա օլարագ կէ.լէճէք բազար կիւնիւ սաաթ 3տէ Իրան սէֆարէթխանէսինտէ սէֆիր Մօհսին Խան հազրէթլէրինին թահրը հըմայէ.սինտէ օլարագ մեղքիւմէլ պիր գօնսէր իմա օլընճանընտան, իշպու գօնսէր իչիւն ամիտէքի զէվմտան միւրքքէպ պիր գօմիթէ թէչէքքիլ իմմիշ տիր։

Բէէ՝ Բէժի միւտիրը ումումիսի Մ. Օպուանօ,
Սանդէէ՝ Ազարեան ժօզէֆ էֆ.
Սբ Թոմէյ՝ Մ.Մ.Ֆ. Պարօյցի,
Աղաբ՝ Ուենեան Արիկ էֆ. հազրէթլէրի,
Մաքսուտ Սիմոն պէյ հազրէթլէրի,
Սէլիմ Մէլեմէթ էֆ. հազրէթլէրի,
Ազարեան Անտոն էֆ.
Էսպայեան Յովհաննէս էֆ.
Եէնիսիւնեա Տիմիթրաքի էֆ.
Միսրաքի Վիդթոր էֆ.
Մ. Է. Տրվօ,
Մ. Հ. Պագ,
Մ. Ժ. Պարօյցի ավգաթ,
Մ. Ֆօրնի,
Մ. Լ. Զարիֆի,
Մ. Ն. Գասթէլի,
Ֆէրիս պէյ,
Սէպպահատ Սիւլէյման էֆ.
Մ. Ռ. Համօրուշ,
Մ. Պ. Սբվանը օղլու,
Մ. Ժ. »
Մ. Ժ. Սթավրօ,
Մ. Ն. Սբվանը օղլու,
Մ. Էտկար Վիթէքէր,
Հաճի Ապտիւլ Հիւսէյին,
» Հասիպ,
» Մէհմէտ Հիւսէյին ճէվահիրի,
» Մուռնտալի աղա,
» Միրզա Շեֆ,
» Միր աղա։

Տուխուլիյէ պիլէթի 1 լիրան Օսմանի տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Զարշէնպէհ կիւնիւ Գալաթա խորհրդարանընտա ազտը իճթիմա իմմիշ օլան Քազ. Ժողովտա Ս. Էջմիածին Կաթողիկոսը Վեհ. Տ. Մակար Սրբազան Կաթողիկոս Հազրէթլէրինին պիր կոնդակը գրաամ օլունրպ, պունտա միւշաբէլէյհ Հազրէթլէրի՝ Քազ. Ժողովը թէպրիք իլէ մեգալմը թէշվիգիյէ իրրատ իմմիշ, վէ պու միւնասէպէթլէ տուվալար օգումը տրը։

Հէյէթը մէճլիս՝ մեղքիւր կոնդակը գրաամրը զըյամէն իմթիմ իտուպ, խիմամընտա պէյանը թէշէքքիւր իմմիշ տիր։

——

Վանօրէյից խորհուրդ տիւն Բաթրիգխանէտ Թրիմեան Ամեն. Տ. Մկրտիչ Սրբազան Արքեպիսկոպոսը Ատենապետութիւնը թահրընտա ագտր իճթիմա իտէրէք, վանքլարա միւթէալլիգ մատտէլերի միւզաքէրէ իմմիշ, վէ անէրին գուլուտաթ վէ սրբութիւն ու տէրճեճմանը հազգընտա պաղը գարարլար վերմիշ տիր։

——

Երզրում Առաջնորդը Իւթիւճեան Գեր. Տ. Գէորգ Ծ. վարդապետ՝ պու կիւն Բաթրիգխանէյէ ադիսէթլէ, Բաթրիգ Ամեն. Տ. Թորէն Սրբազան հազրէթլէրի վէ Բաթրիգ վէքիլի Ալանեան Գեր. Տ. Ներսէս Ծ. վարդապետ վէ Բաթրիգխանէ մէմուրինի իլէ ըէսմը վէտաը իլիա իտէճէք տիր։

Ռուհանիի մուամիլէյհին Առաջնորդրզգ մէմուրիյէթինէ տաիր օլան էվվագ վէ մուհարրէրաթը քէնտինէ իճա իտրիմշ օլուպ, պու կիւն տախի Պերաթը ալիշանը թէպլիգ իտիլէճէկկիտէն, եարբն չէհրիմիզտէն հարէքէթի իտէճէք տիր։

——

Թէքիրտաղ Առաջնորդը Դիմաքեան Գեր. Տ. Հայրակ Սրբազան պիր գաչ կիւնէ գատտար Տէրսաատէթ կէլէճէք տիր։

——

Միլլէթիմիզ լիսանը Թիւրքի միւաթահատանը մուալլիմինինտէն Էմէրմերեան Սեպուհ էֆ. պու քերրէ 400 ղշ. մաայլա Արմաշ Դպրեվանքընն լիսանը Թիւրքի հօճալրընա նասպ ու թահրին օլընմրշ տրը։

ՕՐԻՈՐԴ ԵՐԱՆՈՒՀԻ ՍԱՄԱՆՃԵԱՆ

ԴՈՒՍՏՐ ՀԱՆԴՈՒՑԵԱԼ

ԾՈՎՍԷՔ ԱՂԱՑԻ

ԵՒ ՔՈՑՐ ԲԱՌՆԱԲԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Յետ կարճատեւ հիւանդութեան ընդունելով Եկեղեցւոյ Սուրբ խորհուրդներն աւանդեց իւր հոգին Ա. բարչին ձեռքը ի Ծանր սուգ իւր վշտահար մօր և գորովագութ եղբարց և քերց, որք անմխիթար ցաւօք կը հրաւիրեն հաւատացեալ բարեկամներն և Ծանօթներն ի տխուր հանդէս յուղարկաւորութեան որ պիտի կատարուի վաղը ուրբաթ ժամը 4ին ի Ս. Յովհան Ոսկեբերան եկեղեցին ուր արդէն փոխադրեալ է հանգուցեալին մարմինը։

1 մարտ 1890

ՊԱՆԴԸ ՕՍՄԱՆԻ

Թարաքիւնտան կէլէն իլան։

100ական 5 ֆրանկ Բահէլիրը դ.ոմ.ռեզ.

100ական 5 ֆրանկի Օսմանը թահվիլաթը միւմթազէսինին 16 նիւմէրօյը ֆարկ գուբօնը իլէ, սօն գուրա քէշիտէսինտէ չրզ ան թահվիլաթրն պէտէլլերի՝ Պանդը Օսմանինին Սթամպօլտա թարագճրլար սօգաղընտա քեանի իտարէխանէսի վէզնէսինտէ պու կիւնտէն (1890 մարտ 1/13) իթիպարէն թէէտիրէ օլընճաղը՝ թահվիլաթը մեղքիւրէ համիլլերինէ իլան օլընը։

Գուբօնլար իլէ թահվիլէր՝ նիւմէրօյը պօրտրօ քեազրտարբրյա պէրապէր հէր հաֆթա սալը վէ ճուտտա կիւնէրի իմա վէ թէպլիմ օլընմալը տրը։

Գէտտատէթ 1/13 մարտ 1890
3-1

Տէրսաատէթ Կազ Շիրքէթը Թէնվիրիէսինին Սթամպօլտա Սիրքէճի իսքէլէսի գուրպինտէ համիտիէ ճատտէսինտէ բիւյատ իմտիկի 7 նումէրօյը մաղազա՝

ԱԶԳԱՅԻՆ

ՊԻՐ «ՆԻՀԻԼԻՆ»

Ինկիլիզէրին ասապ ու ախլէագը հագգինտա Լօնտրատան Ճէրմոէ Շոբէյնէ զալէթ միւհիմ վէ միւֆիտ մալիւմաթը հավի մէքթուպլար եազմագտա օլան զաթրն սոն մէքթուպնտա Ինկիլիզէրին քիթապէթի հագգինտա իմա օլնան մալիւմաթը միւֆիտէ էպէթթէ պէնիմ իլէ պէրապէր Ճէրմոէնին միւհթերեմ օգուրանլարընտա ճալիսը տիգգաթը օլմուշ տբը։

Մէքթուպը մէգքիւրտէ Ինկիլիզ բօմանլարը իլէ Ֆրանսզ բօմանլարը արասընտաքի ֆարգ իյզահ իտիլտիքտէն սոնրա, Ինկիլիզէրին՝ եազտրգլարը էսէրէրտէ պիր հաֆէտ, վէ միւմքին մէրթէպէ զիյատէճէ ֆարտէլի մալիւմաթ պուլընմասընա տիգգալի, վէ մուղայիրը ասապ ահվալին թասարիֆինտէն իճթինապ իթտիքէրի պէյան օլընմըշ իտի։

Ճէրմոէնին Լօնտրա մուխպիրինին պու մէքթուպընը օգուտրգրմտա՝ իքի միւհիմ սիւվալ զիհնիի թրմա լատը։

1. Սէպէպ նէ՞ տիր քի՝ պիզոտ էճնէպի լիսանլարընտան թէրճէմէ օլնան էսէրէր հէման եալընը Ֆրանսզճայա միւնհասրը գալը, սահր լիսանլարտան թէրճէմէ օլընմայորը։

2. Սէպէպ նէ՞ տիր քի՝ պիզոտ էճնէպի լիսանլարընտան թէրճէմէ օլնան էսէրէր հէման եալընը Ֆրանսզճայա միւնհասրը գալը, սահր լիսանլարտան թէրճէմէ օլընմայորը։

1. Սէպէպ նէ՞ տիր քի՝ պիզոտ էճնէպի լիսանլարընտան թէրճէմէ օլնան էսէրէր հէման եալընը Ֆրանսզճայա միւնհասրը գալը, սահր լիսանլարտան թէրճէմէ օլընմայորը։

2. Սէպէպ նէ՞ տիր քի՝ խուսուսի իլէ ատապ ու ախլէագն թասվիրի նէ ֆախուս օլան բօմանլարտա քէնտիմիզ մախսուս էսէրէրիմիզ օյմայլըպ, տայա թէրճէմէյէր օգուտագտա, վէ պինաէնալէյհ քէնտի ախլէագրմրզը էյի վէ ֆէնա ճիհէթէրէրինի թէտպրգ իտէճէք եէրտէ, պաշղալարընն ախլէագ-վէ ատապրը թէտպրգ, վէ պէլքի տէ անլէրի թագլիտ իթմէկէ մէճպուր օլմագտադր։

Ղալէթ սատէ կէօրիւլէն պու իքի սիւվալին ալթընտա՝ մատտի վէ մանէվի թէրագգէյաթրմրզա ախտ պէօրիւք պիր մէսէլէ վար տբը։ Մատտի թէրագգէյա ախտ օլան ճիհէթ՝ տիւնեանրն շիմտիքի հալինտէ եալընը պիր միլլէթի թանրմագ քեսքի օլմայրպ, ճէմիլէմը մուղամատի պէշէրիէյի թէշքիլ իտէն միլլէթէրին ճիմիէսինի թանրմագ, ճիմիէսինին ահվալինէ, ատապ ու ախլէագընա, էտէպիյաթ ու քիմապէթինէ վաղրքի օլմագ էմրինտէքի միւճուպ տբը։ Ֆրանսզ միլլէթի պէօրիւք պիր միլլէթ տիր։ Հաթթա պաղը խուսուսլարտա մէտէնիյէթին պարագատրը նամընը տա գաղանմագա մուվաֆֆագ օլմուշ տբը։ Ֆագաթ տիւնեատտա պէօրիւք միլլէթ՝ եալընը Ֆրանսա օլմայրպ, ալէմը մէտենիյէթտէ տահա նիչէ պէօրիւք միլլէթէրը վար տբը։ վարօր կիպի, չըմէնարֆէր կիպի, թէլէկրաֆ կիպի, թէլէֆօն կիպի վէսաիթը միւբառէլաթ վէ միւնասէպաթրն թէզայիւտի՝ շիմտի տիւնեատա միլլէթէրէր՝ պիր «խանէ խալգը» հալինէ կէթիրմիշ տիր, վէ պիր խանէտէ եաշայան պիր զաթ՝ գօմշուլարընը նէ՝ գատար էյի թանրը իսէ, իշլէրինտէ օ գատար նաիլը սուհուլէթ օլաճաղը տէրքեար տբը։ հէլէ պիզիմ կիպի քիչիւք միլլէթլէր իչին՝ պու նօգթանրն էհէմմիյէթի բէք պէօրիւք տիր։ պիր Ֆրանսզրն, պիր Ինկիլիզն, պիր Ամէրիգալընը՝ պաշղա միլլէթէրին լիսանրնա, վէ ատապ ու ախլէագընա վագքի օլմամալրընը մահզուրը պիզոտէքի գատար պէօրիւք տէյիլ տիր։ (Հալ պու քի՝ պու միլլէթէրին՝ միկը սախրէնին ահվալի հագգինտա թէվսիֆ տահրէի մարէի վուղուֆ իթմէկէ նէ՛ գատար ղալրէթ իթտիքլէրինի օգուտանլարը։ մզ բէք էյի պիլիրլէր։) պէօրիւք միլլէթլէր՝ քէնտի լիսանլարը, քէնտի ատապ ու ախլէագլարը տահրէսինտէ տէ բէք չօգ չէյ եարապիլիրլէր։ Հալ պու քի՝ պիզիմ իչին պէօյլէ տէյիլ տիր։ պիզիմ քէնտի լիսանմրզրն, քէնտի ատապ ու ախլէագրմրզրն տահրէսի բէք տար, վէ թէրագգէյաթ նօգթահ նազրընտան պաշղա միլլէթլէրէ օլան իհթիյաճրմրզ տախի բէք պէօրիւք տիր։

Մասալ նամբյա չօգ տէֆա էհէմմիյէթ վէրմէտիկիմիզ բօմանլարը՝ խէյալաթլա իշթիղալ իտէն թէճրիպէսիզ մէքթէպ չօճուզլարը էլինէ տուշտիքլէրինտէ մաղարրաթը մուճիպ օլապիլիրլէր իսէ տէ, օղուտրը չէյտէն իսթիֆատ իթմէք հալինտէ պուլընան պիր ատամընը, վէ հաթթա պիր կէնճին էլինտէ՝ ատապ վէ ախլէագը, տիւնեա հալէրինի, պաշղա միլլէթլէրին ուսուլ վէ ատէթլէրինի էօյրէնմէք իչուն էյլէնճէլի տէրս քիթապլարը հիքմինի ալըրլար։ պու «էէր» էէրմաշտրը եալընը պիր Ֆրանսզ միլլէթինին—զաթէն էքսէրիա սէֆահէթ վէ ճինայէթէ ախտ օլան— բօմանլարը նա՞մը ինճիսար էյլէմէլի տիր։ շիմտի բէք չօգ տէլիգանլարմրզ՝ պիր Ֆրանսզ խանէսինէ կիրիտիկինտէ նա՞մրզ հարէքէթ իտիլտիկինի, միւքեալէմէնին վէ մուամէլաթրն նէ՞ սուրէթլէ ճէրեյան իթտիկինի—բօմանլարտա օգուտմրզ օլտուգլարը ի չիւն— պիլիրլէր։ Հալ պու քի՝ պիր Ինկիլիզ, պիր Ամէրիգա, պիր Պէլճիգալը Ֆամիլեասընա տուխուլ իտէրլէր իսէ՝ շաշրրզգ գալաճաղլարը մուհագգագ տբը։ Շիմտի պիզ Ֆրանսզ միլլէթինին ահվալինի լազրմ օլան տէրէճէտէ էօյրէնմիշիզ տիր։ պու ահվալին իսթիֆատ իտիլտիպիլճէէք ճիհէթլէրինտէն իսթիֆատ իթմէզ օլտուղրմրզ կիպի, «իսթիֆատէսիզ» ճիհէթլէրինի տէ թագլիտ իտէնլէրիմիզ վար տբը։ պաշղա միլլէթլէր հագգինտա նի՞չիւն թէվսիֆ տահրէի մարէի վուղուֆ իթմէյէլիմ։ պաշղա միլլէթլէրին ահվալինատ տէ էլդէթթէ իսթիֆատ օլընապիլճէէք բէք չօգ չէյլէր վարտբը։ պու իսթիֆատատէն նի՞չիւն մահրում զալարմ։

Մէսէլէնին մատտի ճիհէթի հագգինտա տէյճէկիմիզ պու գատար տբը։

Մանէվի ճիհէթ իսէ՝ տահա միւհիմմ տիր։

Ֆիթթապէթ վէ էտէպիսթի տէնիլէն շէյլէր՝ միլլէթլէրին թէրագգէյաթրնա մըդեաս օլան մէվատտա միյանընտա պաշլըճա մահալլէրի թուսթարլար։ զէնկին պիր քիթապէթ պիր միլլէթ իչիւն հագգաթթէն միւհիմմ պիր ղէնկինէ տիր։ ալեհտտէվամպաշղա միլլէթլէրին ասարընը թէրճէմէ իթմէք՝ միլի քիթապէթի զէնկինէյշարիլէն շէյլէրտէն տէյիլ տիր։ «պաշղասընը» մալի ինսանա մալ օլմազ։ տէրլէր։ թէրճէմէ իտիմիշ քիթապլար՝ լիսան տէնիլէն միլի քիմվէնին ալընտա պաշղասընն մալի հիւքմինատ տիրլէր։ ասրլ միլի սէրվէթ ռէսէլէֆլէր տիր։ վէ եա լընընդ ռէսէլէֆլէր՝ միլի քիթիպանէլ ճիտտի սէրվէթլէր տիր։ վէ եա լընընդ ռէսէլէֆլէր՝ միլի քիթիպանէլ ճիտտի սէրվէթլէր իլավէ իտ պիլիրլէր։

* *

Պու միւլահազաթրն սէրտինտէն սոնրա՝ թէրբար պիր աղ էվվէլքի սիւռուլարրմզա կէլէլիմ։

Նի՞չիւն Ֆրանսզճատան պաշղա լիսանատան քիթապ թէրճէմէ իթմէյօրրզ։ Պունա իլբ սէպէպ օլմազ իւզրէ՝ միլլէթիմիզտէ Ֆրանսզ լիսանընն էյնէնէի սալէրտէն։ տահա գիյատէ էօյրէնիմիշ օլտրզը կէօսթէրիրիր։ Հալ պու քի՝ զաթէն պու սէպէպ տէքէնտի պաշընա պիր գուսուր հիքմինէտ տիր։ Ֆրանսզճանրն էհէմմիյէթի բէք պէօրիւք տիր։ էր մէնճէ վէ Թիրքճէ իլէ պէրապէր լիսանը ուսուլի հիքմինատ օլան Ֆրանսզճանրն տա էօրէնիլմէսի միճուպր գաթի թահթընտա տբը։ Ֆագաթ էկէր թահթիտտ «իսթիֆատ» ճիհէթինի տէ արայատագ իսէ՝ շիմտի թիճարէթ իչլէրինատ, վէ թէրագգէյա ախտ մէվատտա Ինկիլիզ վէ Ամէրիգա լիսանլարընն տա պէօյէ պիր մէվգը թիթթարգլարընը նաղարը տիգգաթա ալմազ մէճպուրզ։ Ֆրանսզճա իլէ պէրապէր պու լիսանլարը տա էօրէնէնէրիմիզ արթմալը —վէ էկէր լիսանըմզդա պաշղա լիսանլարատան քիթապ թէրճէմէ իտիլմէսի պու սէպէպտէն իլէրի կէլիյօր իսէ՝ –պու հալին սէպէպի մէյտանատան գալարբրըմալը տբը։

Հալ պու քի՝ սէպէպ եալընը պու տէյիլ տիր։ շիմտի միլլէթիմիզտէ Ֆրանսզճատան պաշղա էճնէպի լիսանլարը տա պիլէնէրէ վար տբը։ հէլէ Ինկիլիզ լիսանընը պիլէնէրիմիզ միյանընտա՝ գալէմ սահիպի օլանլար էքսիք տէյիլ տիր։ պու հալտէ՝ պու լիսանատան էսէր թէրճէմէ իտիլմէսինէ պաշղա պիր սէպէպ արամալը տբը քի՝ պու սէպէպ տէ՝ սիւվալ օլընընդտա՝ «էհալիմիզին

Ֆրանսզ բօմանլարընա ալբշմշ օլտրզբրը» կէսսթէրիլիօր։ Զանընը ա ճիգանէմիզէ կէօրէ՝ տէրմէյան օլընան պու սէպէպ տէ պիր գուսուր տբը։ էհալիմիզ Ֆրանսզ էսէրլէրինէ նամսրլ ալբշմշ իսէ, պաշղա միլլէթլէրին էսէրլէրինէ տէ էօյէճէ ալբշբը։ Պու էսէրլէր քէնտիսինէ թագտիմ օլընմալը տբը քի՝ ալբշընը։

Ֆրանսզճատան պաշղա լիսանատան էսէր թէրճէմէ իտիլմէմէսինէ իչիւնճիւ պիր սէպէպ օլմագ իւզրէ՝ բօման վէ թէաթրօ տէնիլէն շէյլէրին Ֆրանսզլարտա «Բէսէ-լէռ» հիւքմինի ալմըշ օլտրզը պէյան օլընբը։ Պու իչիւնճիւ սէպէպ գըսմէն տօզրու տբը։ Ֆագաթ ճէվապէն պու գատար պինէրճէ մէէլիֆլէրի պուլընան Ֆրանսզ միլլէթինին՝ պաշղա միլլէթլէրին էսէրլէրինի բէտտա իթմէտիկինի պէյան իսէպլիրիզ։ Վալթէր Սգոթը, Վիլի Գօլինսին, լօրտ Պիգոնֆիլտին, վէ սահր պաշլըճա Ինկիլիզ մուհարրիրլէրինին էսէրլէրի քեսմիլէն Ֆրանսզճայա թէլրճէմէ իսիրմիշ օլտրզը կիպի, Ա լէման, վէ Իթալիան, վէ Ամէրիգա մուհարրիրլէրինին էսէրլէրի տէ թէրճէմէլէրի վար տբը։ Ֆրանսզլարընն պիրէ թագտիր իթտիքլէրի պիր լիսդումը, պիզիմ թագտիր իթմէմէքիկիմիզ միւնասէպէթսիզ պիր շէյ օլուր։

* *

Պէնտիմիզ խիթամ վէրմէգտէն էվվէլ՝ զաէթի միւհիմմ օլան թէէլիֆ մէսէլէսի հագգինտա տա պիր գաշ սէօզ սէօյլէյէճէյիզ։

Պիզոտ պունատան 15-20 սէնէ էվվէլ՝ թէէլիֆ արզուսը շիմտիքինտէն պիր աղ տահա գուվվէթլի իսի։ սէնէտէ 50 քիթապ նէյը օլընը իսէ՝ հիչ տէյիլ իսէ 10-15ի պիր մուհարրիրլէր, պիր չաիրլէր, պիր միւթէֆէննիլէր էսէրի օլուր իսի։ չունօն զէմանլարտա տբը քի՝ միւէլլիֆլէրիմիզտէ պիր իւմիտսիզլիք հասըլ օլուշ, վէ թէէլիֆլէրին մըզտարը էքսիքիշ տիր։

Հալ պու քի՝ էհալիմիզին թէէլիֆէ բաղգէթի վար տբը։ կէրէք պու կաղթատա, կէրէք սահր էվրաղը հավատիստ թէէլիֆ սուրէթիլէ նէյը օլընան էսէրլէր տայա թէէլճճիհէ թէէլաղը խիյմիշլէր տիր։ Իսմ պրաղմազ վէ հագգէրի ԼՐՈՄԷԹԼԷՐ իթմէք խթէյէն պիր մուհարրիր՝ քէնտի թէէլիֆի օլարագ էսէրլէր վիճուտ կէմիրմէլի տիր։ Պու պիր նօղթա տբը քի՝ զալէմ սահիպլէրիմիզին էնզարը տիգգաթրնա արզ էդէմէկի վաղիֆէ ատտա իտէրիզ։

Տ. Ֆ.

ՍԱԹԼԸԳ ԱՐՍԱ.

Գատը գարիրէսինտէ Խարտ ադա ճատտէսինտէ Մ.բրբը օղու արսասընը բարչա բարչա սաթրլմասընա իրատէ Շահանէ չէրէֆուտուր իթմիշ օլմաղը, թալիալէր՝ Գալա թատա Ալէքսիատի խանընտա Նիւրը 25ե միւրաճաաթ էյլէմէյէրի իլան օլընը։ 48—32

ՄՈՒՍԱ ՊԷՅ

(Տէ-Ռէ Դէ-Բէ-Ղրէ դէվ-ռ.)

(Վէղիր խանընտա մուդիմ միւտտաթի շախսի Ալի ագանրն թէքբար իֆատէսի տիր։ Ֆի 7 քեանուր էվվէլ սէնէ 305։)

Ս.—Պապը Ալի դարբրանտա վագր հաճի Պէշիր ագա թէքեէսինէ կիտէր վէ շէյխի Մուշլը Ապտուլլահ էֆ. իլէ կէօրիշիրմիսին։

Ճ.—Գունատան թախմինէն պիր մահ մուգատտէմ պէյրի 40 կիւն էվվէլ պիր տէֆա օ թէքեէյէ կիթտիմ վէ շէյխ Ապտուլլահ էֆ. իլէ կէօրիշտիմ։

Ս.—Մուսա պէյ օրատա՞ մը իտի։

Ճ.—Օ տա կէլմիշ իտի։

Ս.—Տահա պաշղա քի՞մլէր վար իտի։

Ճ.—Մուսա պէյին խրզմէթքէարը Ալի վէ իսմէրիին պիրմէտիկիմ իրի Ֆիբրա տահա վար իտի։ Գունլարտան պիրիսի կէլտի, «էնի շէյխ էֆ. իտիթէյօր» տէյէրէք թէքեէյէ կէօթիրտիս։

Ս.—Օրատա նէ՞ լազրտար իթտի նիզ։

Ճ.—Շէյխ էֆ. «իքինիզ տախի Միւսլիմանսընըզ, տավա իմմէ, սանա 300 լիրա վէրէլիմ, տավատան վազ կէյ» ռէտիէր։

Ս.— Շէյխ էֆ. իլէ Խարբութը Իպրահիմ վէ Վանը Հասան՝ օրատա ճէրէյան իտէն միւքեալէմէտ, Մուսա պէյին սանա խիթապէն «ժարնի պէն այմշ իսէմ, եէմին էթ վէրէյիմ, եօգ պէն ալմամշ իսէմ Նի՞չիւն եազամը թուլթուլյօրսուն» տէմէսի իւզրէրինէ, «ժարնի սէն ալմատրն, սէն եօգ իտին, ֆագաթ մարիմի Ֆիբրայէր ալտը, պէն սէնին եազանը թուլմազ իսէմ Ֆիբրայէրտէն մարիմի նա՞օրէ ալագիրիրիմ» տէմշ օլտրզընը իտապէր վէրիրիրլար։

Ճ.— Օ իքի Ֆիբրան չահատ թէնի գազագ իմմէմ, ինչար էյդրյա տբը, պէշ բարարգ ատամար տբը։ էկէր շէյխ էֆ. Մուսհաֆիր Շէրիֆի իւզէրինէ էլինի գօյուպ եէմին իտէր իսէ։ Ֆագաթ շէյխ էֆ.Ն ինպանա նէֆսանիյէթի վար տբը, օ նընտա չահատէթինի գազագ իթմէմէմ։

Ս.— Շէյխ էֆ.ին սանա նէֆսա նիրէթի նէ՞ տիր։

Ճ.— Պունիմ 100 զրուշրմ զայագ օլուր իսէ, շէյխ էֆ.նին 1000 ղրշ.ըգ բէյրքի կէլիր։

Ս.— Սէպէպի նէ՞ տիր։

Ճ.— Եվվէլտէն պիրպիրիմիզի թանրմազ իտիք, Մուսա պէյ իլէ պարբրմազը վէ սուլհ օլմազը թէքբիֆ իմմտի, գապուլ իթմէտիմ, անրն ի չիւն պանա նէֆսանիյէթի օլտու։

Ս.— Հասան իլէ Իպրահիմին էշ զբյա օլտրզընը նէ՞տէն պիլիյօրսուն։

Ճ.—Սապահատան ագշամա գատար գէպէրլինի էյիպ չարշըլարտա կէզէրլէր։ հալթա պունլարատան պիրիսի՝ պանա՝ շէյխ էֆ. իլէ կէօրիւշիւքտէն 10 կիւն սոնրա «պիզէ 10 ալթըն վէրմէլիսին, պիզ սանա պիւհթան իտէրիզ վէ սէնին իշինտէ Մուսա պէյին մէտխալի օլմատրզը՝ նը սէօյլէրիզ» տէտի։

Ս.—Պու ատամ սանա նէ՞րէյտէ վէ քի՞մլէր եանընտա սէօյլէտի։

Ճ.—Խանա կէլտի, պիր գաշ քիշինին եանընտա սէօյլէտի, ֆագաթ քիմլէր օլտրզընը ալրլամթը իտէմէյօրսուս, տիւշիւնէյիս տէ սանրա կէլիպ խապէր վէրիրիմ։

Ս.—Իֆատէնիզի իմզա իտինիզ։

Ճ.—Թէմմիր իտէրիմ։

Ալի

Շէյխզատան. Հիւսէյին Սրտգի.

Ֆի 7 քեան. էվվէլ սէնէ 305

* *

(Միւտտաթի շախսի քերվանը Ալինին թէքբար իֆատէսի տիր. Ֆի 11 քեան. էվվէլ սէնէ 305)

Ս.—Կէչէնլէրտէ զապթ օլընան իֆատէնիզտէ Հասան վէ Իպրահիմին սիզէ «օն լիրա վէր, եօգսա սանա պիհթան իտէրիզ» տէմիշ օլտրզլարընը, վէ պունլարընն չու սէօյլէրինի իշիտէնլէր քիմլէր իսէ խաթրընընզտա օյմայրզ տիշիւնիւ տէ իսմէրինի պէյան իտէճէյինիզի սէօյլէմիշ իտինիզ Ֆիշիւնտիւնիզ մի, պունլարընն չու Իֆատէլէրինի իշիտէնլէր քի՞մլէր տիր, իսմէրինի պէյան իտինիզ։

Ճ.—Նէ վագթ շէյխ էֆ. վէ Հասան վէ Իպրահիմ. մահքէմէյէ չըգարլար, Քէլամը Գատիմէ էլ մուրուզ եէմին իտէրլէր վէ շահատէթտէ պուլընընրլար իսէ, օ վագթ նէ տէյճէքսէմ սէօյլէրմի։

Ս.—Շիմտի մուհաքէմէտէ սէօյլէճէյին պաշղա. պունլարընն պու սէօյլէրինի իշիտէնլէր վար իսէ պէյան իտինիզ։

Ճ.—Շիմտի պիր շէյ սէօյլէմէմ, մուհաքէմէտէ սէօյլէյէճէյիմ, նէ վագթ շէյխ էֆ. վէ Հասան վէ Իպրահիմ մահքէմէտէ շահատէթի իտէրլէր իսէ, օ վագթ տէյճէճէյիմ.

Ալի

Ոհաա Հիւսէյին Սրտգի

* *

Գոբ-ինամ

Իչգու իտտանամմէ միւթալիա օլընար։ Միւտտաթի շախսի Տիլարպէքիրլի քերվանը Ալի աղանրն Վանա կէօթիրմէքտէ օլտրզը էմմամաթ թիճճարիկ իլէ քէնտիսինին նուզուտա վէ էշեսընրն ոխզ ու զաապ օլունմասընատան տօլալը մաղնունալէյհ Մուշ սանճաղընտա Ճինեար գարիրէսի էհալիսինտէն օլուպ պէզ միւտտէթտէն պէրու Տէրսաատէթտէ մուգիմ պուլընան 35 եաշընա Մուսա պէյ պէն Միրզա պէյ, վէ պու պպտէ խիլաֆը վաղը շահատէթտէ պուլընտրզլարը իտտանամլէյհմմ մաղնունալէյհմմ օլան Մուշ սանճաղընտա Վարդերէս գարիէսի էհալիսինտէն վէ ըէնչակը թագըմընատան Վէղիր խանընտա մուգիմ 60 եաշընտա Ցովսէփ վէլեաը Սիրուն վէ 40 եաշընտա Մանուկ վէլեաը Մեկքոն վէ 30 եաշընտա Ալ. նամը

(333)

ԴԸՋԸԼ ՎԱՍԻՅԷԹՆԱՄԷ

ՄԻԻԵԼԻՏԻ

ԳԱՋԱԳԻՒ ՏԸ ՄՕՆԹԷՐԼՈՆ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ

ՏԻԳՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Մէրզուանէն՝ քէնտիսինէ նագլ իթտիկի էյլէր՝ Մատտաղէլ Մարթ Կրանչան իլէ ժուանեիտ վէֆաթ իտէն վարիէսի Մատտա Բէռնին հիքեայէսի իտի։

Հագիգաթը հալ՝ Բասգալա բէք զարիպ վէօրիւնտիկինտէն, բույա կէօրիւյօր զանն իտիյօր իտի, վէ լաքին կէօրտուկի վէ իշիթտիկի էյլէր բույա տէյիլ իտի։

Պու իշտ լայէտ աղ պիր շիւսկէսի գալմըշ օլա իտի պիրէ, անը տա տէֆ իթմէք իչիւն էմին պիր վասէթաը մէվճուտ իտի վէ պու վասէթայը տա խթիտալ իթտի։ տէտի քի,

—Մալարը թէքմիլ սաթըպ նագլ իթտիքլէրինէ, պու մէպլաղը տուլ Մատտամ Կրանչան՝ Ճինէվրատա պիր պանքէրլ էմանէթ պրաֆտատը մը։

Դարը։— Էվվէթ, էֆէնտիմ, էօյլէ եարտը։ ։ ։ չարգըն պիր պանքէրէ թէսլիմ ու թէվտի իթտի քի օ տա պիր չօգ ֆամիլեալարը քիւլ իւսթիւնէ օթուրատրագ ֆիրարը իթմէշ տիր։ ։ ։ Պու խանէյտ միւսթէֆիր պուլընան պիր միւսթանթիգ՝ տահա տիւն պանա պու մատտէյտն պասս իտիյօր իտի։ ։ ։ Օ հէյլէքեար պանքէրին՝ ֆիրարընտան ասնդրա ասթթէ իֆլասը իլան օլընտրզը սրրատա, մէրգում ասթթէքեարրն եէտինտէ պիշարէ կէնճ գըզըն պիր չօգ մէքթուպլարը պուլընմրշ, վէ պու մէքթուպլարը զամալը զըզմրզրզ՝ վարիէսինէ օլան պլորճրնա մահուսպէն հիշ օլմայաս պիր մըգտար մէպլաղ իրալինի թալէպ էյլէմիշ տիր։ Իչ-պու մէքթուպպար՝ Ժուանեիտէն վիբրուտ իտէրլէր իտի, պիրա վարիէսի խասընամբշ օլտրզընտան, անա գըզ օրատա թէվագգուֆ իթմիշլէր իտի։

Արթըգ հէյ շիւսկէ գալմայըզ, հագիգաթը հալ այան աշիքեար մէյտանտա տուրույօր իտի։

Մատտաղէլ Մարթ Պէրթիէ պաշղա քիմէ օլմայըզ, Մարթ Կրանչան քէնտիսի իտի քի, մարիմ օլտրզը իւզրէ Բասգալ իլէ Ժագ՝ մէրգուանէն վարիէսինէ պիր եուտում սօուգ սու վերէրէք պիշարէ գարբյը էօթէքի տիւնեայա կէօնտէրմիշ օլտրզգլարընտան, գօնթ տը Թանէրիէօնին վէրէսէսնտէն պիրի օլան Մատտաղէլ Մարթ Կրանչանը հէր քէս սախթէ տօգթօր Թօմբսընը տիրէթիք գըզընը զանն իտիյօր իտի։

Բասգալ՝ պաղգալ գարբսընա.— Թէչէքքիւր իտէրիմ, մատտամ. ։ ։

Գարը։— Վէրտիկիմ մալիւմաթտան մէհմուն մըսընը, էֆէնտի. ։ ։

Բասգալ.— Պանա սէյլէտիկինիզ գատընարը պէնիմ արատրզրմ գատընար օլարընը գանսաթ հասալ իթտիմ, մատտամ. ։ ։ Բէռնին Պէրթիէնին իսմինի տէյճմէսինէ սէպէպ՝ ճինէվրատա ագարը իզտիհամ իթմէսի մատտէսի օլարընը անլաշըլբյօր. ։ ։ չիմտի արթըգ պու իքի պիշարէ գատընարըն իզինի Ֆրանսատա արամալըբյամ. ասյէնիզատ մէրգուանանը պուլաճաղմը իւմիտ իտէրիմ, մատտամ, վէ պինէն ալէյհ զաթընըզա պէյանը թէէլքիւր վէ մինէթտարի էյլէրիմ. ։ ։ — տիյէրէք տիւքքանատան մուֆարէզաթ իտուպ օթէյէ կիթտի, վէ պիր չըմէնարֆէր թարիֆատ իսթէյիպ, Բարիզ իշլուն հանկը սահթլարատա թէրն օլարընը պագտը։

Սահթ իւչիւ երիմն սէքիզ տագիգա կէչէրէք պիր սիւրատ գաթարը վար իտի։

Բասգալ Սօնիչ սահթընա պագտը. սահթ իւչ պէշ վար իտի։

Բասգալ՝ օթէյլ ուշաղընա.— Զարուգ, չարուգ, չանթամը կէթիրինիզ։

Ուշագ.— Զանն իտիյօր. իտիմ քի օթէյլտէ եաթաճագընըզ։

Բասգալ.— Պէն տէ էյլէ զանն իտիյօր իտիմ, ամմա բօսթանանէյտէն պիր մէքթուպ պարամ, պէնի Դիւլօրա չաղըրբյօրլար, պու ագշամ օրատա պուլընմալըբյամ. ։ ։ Զարուգ հիսապ բուսուլամը կէթիրինիզ. ։ ։

Բասգալ՝ օթէյլէ օլան պօրմունը վէրտիքտէն սօնրա չանթասընը ալբպ տէմիր եօլ սթասընընա տուրու կիթտի։

Օն տագիգա սօնրա Թրէն Բարիզ միւթէվէճճիհէն հարէքէթ իթտի։

Բասգալ՝ պիրինճի մէվգիտէն պիր վաղօնտա եարա եաընը օթուրմըշ օլտրզը հալտէ քէնտի քէնտինէ.— Մարթ Կրանչա՞ն. ։ ։ ալթը նէֆէր վարիսլէրտէն պիրի՝ պիզիմէ գօնթրն սէրվէթի արասընտա մանի պուլընտրզընտան, մէրգուանէյի տախի մահվ իթմէք լազըմ օլուպ, լաքին Ժագ՝ Մատտաղէլ Մարթ Կրանչանը թարարճասընա սէվիյօր. ։ ։ Պու նէ՞ գարմագարրշ պիր իշ տիր. ։ ։ պունրն իւսթէսինտէն նա՞մըզ կէլինճէք տիր. ։ ։ —տիմէքտէ իտի։

Սապահ սաաթ պէշ պուլուգտա Թրէն՝ Բարիզ սթասիօնընտա թէվագգուֆ իտուպ, սաաթ ալթըյը էրեէք կէչէրէք Բասգալ՝ Միրօմէսնիլ սօգաղընա միւվասէլէթ իթտի։

Գօնագտա հէր քէս հէնուզ ույգուտա իտի։

Բասգալ կիթտի Ժագ Լակարտրն օտա գարուսընը վուրտու։

Ժագ պիրտէն պիրէ ույանըպ օ արա գարուսընը քիմէնին չալաճաղընը ուժմատրընտան, ագիմ պիր էնտիշէ իլէ.— Ֆի՞մ տիր օ, նէ՞ խթէրսինիզ.— տէյու սիւվալ իթտիքտէ։

Բասգալ.— Պէ՞նիմ, Բասգալըմ. ։ ։ չարուգ աչ. ։ ։ —տէր տէմէզ, սախթէ տօգթօր Թօմբսընն գարեօլասընատան աշաղա ատթլայըպ օտա գարուսընա տօղրու գօշարագ գարույը աչաը։

49

Բասգալ իշէրի կիրիպ գարույը արգասընտան գարատը։

Ժագ՝ Բասգալըն պէյլէ ուժմատրգ պիր վագթտա ավանթ իթմէսինէ հայրէթ ու խթիղրապ իսէրէք.— Սէ՞ն միսին, սահիհ սէ՞ն միսին, Բասգալ. պիր աղ էվվէլ գուլագալարմա ինանմայօր իտիմ, շիմտի տէ կէօպէրիմէ ինանմամ. ։ ։ Ավանէթ իթտին կէլսին, հէ՞. ։ ։ իշ օլտու պիթտի՞ մի. ։ ։

Բասգալ.— Սէն եէնիտէն եաթաղընա կիր. ։ ։ գօնուշալըմ. ։ ։

Սախթէ տօգթօր՝ եէնիտէն՝ հէնուզ սըճագ օլան եաթաղընա կիրտի, վէ տիրսէկինի պաշ չիլթէսինէ տայաթարագ, արգատաշընընն պէյլէ չարուճագ կէրի տէօնտուկինէ տակր վէրմէճկի խզգահաթա պէքլէյտի։

Բասգալ՝ պիր գօլթուգ սանտալեասը իւզէրինէ օթուրարագ.— Իշ հէնուզ պիթմէտի. ։ ։

Ժագ.— Էօյլէ իսէ նի՞չիւն կէլտին։

Բասգալ.— Սէպէպինի շիմտի սէօյլէյէճէյիմ. ։ ։ եէրինտէն սըչրամաղա հասկը օլ։

Ժագ.— Եէրիմտէն սըչրամաղա՞ մը. ։ ։ Մարթ Պէրթիէ զա՞յպ մը օլմուշ. ։ ։

(Տեվ-դ)

տիկէր Ալէքսան վէ 40 եաշընտա ճալօ նամը տիկէր ճիհանկիր հապ. լարընտա իճրա գըլընան թահգի գաթը իսթինթ ագիլէտէ, մէրզում Ալի աղա՝ հալէպտէն քէրվանլա հա. բէքէթ իտէրէք 306 սէնէսի բամա. զանը չէրիֆինին 2ինճի կիւնիւ Մուշա կէլտիկինի վէ Մուշըն ալթընտան կէ. չիպ Արգավան գարիյէսի թարիգիլէ Ավգօթ գարիյէսինտէն 1½ սաաթ թէզաւիւտ իթտիքատէն սօնրա, մէր. քիւր բամաղանը չէրիֆին կինճի կիւ. նիւ կիւլպէնտէր եանընտա Լօհօր սուլը պաշընտա եիւքլէրի էնտիրիպ իֆթամը իթմէքտէ իքէն, Մուսա պէյ վէ պիրատէրի ճէզայիր պէյ վէ ա. մուճաղատսի էօմէր պէյ վէ տիկէր պիր աթը օրաա կէլիպ, քէնտիսի թիւֆէնկինի ալարագ «կէլմէյին սի. զի վուլուրում» տէմիշ իսէ տէ, ան. լէր «պիզ սիզ մուավէնէթ կէլ. տիք, չիւնքի արգատան կէլէնէր եշ եանըզը ալըրլար» տէմէլերիլէ պագ. տրզընտա բիրատէ վէ միսէլլահ 50–60 բիչինին կէլմէքտէ օլորզընը կէօ. րիպ, ուշաղընա «մատամ քի Մու. սա պէյ էշնայը ալարրմամայը թէ. ահհիւա իսէյօր, եիւքլերի եիւքլե տէլիմ» տէյէրէք վէ թիւֆէնկինի պիր թարապա պրագարագ էշնայը եիւքլեթիր իքէն, 4ի պիրէն իւգէ. րինէ հիւճում իլէ գօլարընտան թու. թուպ վէ բիատէլէք տախի եէթի. շիպ քէնտիսինին էլպիսէ վէ սիլահ վէ էշեահ սարբէսինի վէ քէմէր վէ քէսէսինտէ պուլընան 45 ալթուն վէ 6 մէճիտիյէսինի վէ պիր մրգ. տար ուֆագրգ ագչէսինի վէ թիճ. ճար մալինտէն 5 եիւք էշեա վէ 4 աթ վէ 1 գաթը ախպ վէ զապպ վէ 2 եիւք էշեայը տա բիատէլէրէ թէզի վէ թագսիմ օլորզլարը, վէ էրթէսի կիտիպ նահիյէ միւտիրինի պուլամատրընտան, գալան եիւք. լերի թահմիլ իլէ Պիթլիսէ ազիմէթ. լէ քէյֆիյէթի հիւքիմէթէ իպպար իթտիկինի, վէ քէնտիսի սենէտէ 3—4 տէֆա քէրվանլա կիտիպ կէլ. մէքտէ օլորզընտան, Մուսա պէյ վէ ճէզայիր վէ էօմէր պէյլերի թանը. մագտա օլորզընը, վէ վագատա եանընտա պուլընմըշ օլան արգա. տաշ վէ խըտմէթքեարլարը Եուսուֆ պէն Ֆէյզուլլահ վէ Տէրվիշ պէն էօմէր վէ Ահմէտ պէն Ապտուլլահ վէ Մէհմէտ Սէյֆտ վէ տիկէր Մէհ. մէտ պէն ճաֆէրին մեմլէքէթլերինէ կիտիպ էօթէտէ պերիտէ խըտմէթ. քեարլրգ իթմէքտէ օլորզլարընը, վէ պունլարըն Մուսա պէյ վէ ագրա. պասընը թանըյրպ թանըմատրզլա բընը պիվէտիկինի, վէ Պիթլիս վայիսինին «միւտիր կէլիրմէ պիր ազ մալ կէթիրմէզ, Մուշա կինթ տէ պագ» տէմէսի իւգէրինէ, Մուշա կի. տիպ Մանուկ իսմինտէ պիրի քէնտի սինէ «տավանը նէ՞ եարտրն, ար. գատաշրմ Ցովսէփ իլէ Պիթլիստէն կէլիր իքէն Մուսա պէյ վէ Ճէզայիր պէյ վէ էօմէր պէյլին սէնի օսյտուզ. լարընը կէօրմիք, ներէյէ չաղլըբը. լար իսէ չահատէթ իտէրիզ» տէմէ. սիրէ Վարդերէս գարիյէսինէ կիտիպ քէյֆիյէթի Ցովսէփտէն տախի սիւ. վալ իլէ օ տախի չահատէթ իտէճէ. կինի սէօրլէտիկինտէն, պունլարը ա. լըպ Տէրսաատէթէ կէթիրտիկինի սէօրլէմիշ, վէ «չահիտլերին պու 2 քիչիտէն իպարէթի մի տիր» տիյէ մու. գու պուլան սիւվալէ՝ Վարդերէս գարիյէսինէ կիմտիկի վագթ խաթ. բընտա օլմայան վէ կէչէնէտ վէբրի. կի իսթիտատա իսկէրի մուհարբէր պուլընան 2 էրմէնի տախի վագ. ալը կէօրտիւքլերինի սէօրլէմիշ, վէ անկէր տէ Մուսա պէյլին տիկէր տա. վաճըլարը իլէ պէրաբէր Տէրսաա տէթէ կէմիշ օլտուզլարընը վէ իսմ լերինին Ալօ վէ Զանգօ օլտուղը շիմ. տի խաթբընա կէլտիկինի պէյան իթմիշ, վէ մահքէմէի թէմեղ տզաի քիրամընան սաատէթլու Իպրահիմ պէյ էֆ. հազրէթլերի մարիֆէթիյ. լէ իճրա գըլընան թահգիգաթը իպթիտաիյէ սըրասընտա զապթ օլու. նան իֆատէսինտէ չահիտլերի եալը. նըզ Մանուկ վէ Ցովսէփտէն իպա. բէթ օլտուղընը սէօրլէյիպ, Ալօ վէ Զանգօնրն տախի վագաալը կէօր. տիւքլերինի պէյան իթմիշ օլտու. զընան, պունլար քէնտիսինէն սիւ. վալ օլուռզտա՝ «պունլար Պէյօղ լու վէ եախօտ պաշգա պիր մահա. լէ իչլէմէք իւզրէ կիմիշլեր իտի. անը իչիւն խապէր վերմէտիմ» ճէ. վապրնը վերմիշ, վէ պու չահիտլերի Պիթլիսէ կէօթիւրիպ տէ մալինն Մուսա պէյ թարաֆրնտան զտսպ օրունտրզընը իսպաթ իթմէէսինին սէպէպի բէնտիսինտէն սօրուրզտա, «Մուսա պէյին զօրզուսընտան քիմ կէլիր տէ չահատէթ իտէր» եօ. լունտա իթաթ ճէվապպա պունտան էվվել չահիտլերտէն Մանուկն «պի. զի նէրէյէ չաղրբրլար իսէ չահա. տէթ իտէրիզ» տէտիկի հագդընտա. քի իֆատէսինէ մուղալիր իֆատէսէ պուրունմուշ տրը։ Մէրզում Ալի ա. զանը իսմէրինի պէյան իթտիկի մէրզուման Մանուկ վէ Ցովսէփէ իր լուլը (սեպտ.) 11ինճի, վէ Ալօ նամ տիկէր Ալէքսան վէ Զանգօ եախօտ ճալօ նամը տիկէր ճիհանկիր վէ. էտը Մուրատա իլուլրն 16նճը կիւն. լերի կէլմէք իւզրէ ճէլպ միզաքքէ. բէլերի կէօնտէրիլէրէք, պունլար. տան Ցովսէփ՝ մահը մէգքիւրը 13ինճի վէ Ալէքսան վէ ճիհանկիր 16նճը վէ Մանուկ 18ինճի կիւնլերի պիվիբրուտ պատէթթահլիֆ զապթ օլընան իֆատէլերինտէ, Մանուկ՝ մասրաֆընը միւտտաի Ալի թարա. ֆընտան թէվֆիկ օլընարագ իրֆաի չահատէթ իչին մերդում Ալի աղա իլէ պէրապէր Տէրսատէթէ կէլտի կինտէն պահալա, կէչէն Բամազանրն կինճի կիւնիւ Ցովսէփ իլէ Պիթլիս տէն կէլերլէր իքէն, իսմինի պիրմէ. տիկի պիր սու պաշընտա տաղտան 4 ամլը Կիւլպէնտէր եանընտա պու. լընան քէրվանրն եանընա էնիպ վէ 50–60 գատարտա բիատէ կէլիպ, աթլրար 4 աթ վէ պիր զաթրը եիւքլէրիպ վէ բիատէլէր գրլրնա տէնքլերի քէսէրէք իչինտէքի մալի գուճաղլարընա ալրպ կիթմիշ օլ տրզլարընը, վէ քէնտիլերի պուղտայ ալագ իւզրէ Պիթլիսէ կիտիպ սա. պահլայրն կիւն տօղուզտան էվ վէլ Պիթլիսէն հարէքէթլէ գա. բիէլերինէ ավտէթ իտէրլէր իքէն, պիրպիրլերինի թանըյաճագ գատար ուզագ օլորզլարը վէ սաաթ տա ազչամ սաաթ 1 բատտէլերինտէ պուլընտրզը հարտէ պէր մինվալը մու. հարբէր քէրվանրն օսյլորզընը կէօր. տիւքլերինի, վէ աթլրար Մուսա պէյ վէ ագրապասընտան ճէզայիր վէ էօմէր պէյլէր իլէ ճալօ Մուրատ օլուպ, բիատէլէրտէն եալընրզ Պէտօ վէ Զէրգօ վէ Հասնօյր թանըմրզ օլ. տրզընը, վէ թաշ արգասընա սագ. լանմըշ օլորզլարընտան քէրվանը սօ. յանլարընը քէնտիլերինի կէօրմէմշ իտտիկինի, վէ օրատա քէնտիլերին տէն պաշղա ատամ պուլունընզ պու. լունմատրզընը պիվէտիկինի, վէ վուգուաթ ագրպինտէ գօրգուալ. ընտան եանընա կիթմէտիքլերի ճի. հէթլէ, օլ վագթ Ալի աղա իլէ կէօ. րիւշէմիշլեր իսէ տէ, վուգուաթ. տան պիր հաֆթա սօնրա ինէկինի սաթմագ իչիւն Մուշա կիտիպ սա. թամատրզը ճիհէթլէ ինէկի ալրպ ավտէթ իտէճէկի սրրատա չարշրտա մերզում Ալի աղայը կէօրիւպ, «քէր. վան սօրուտրզը վագթ պէն կէօր. տիւմ, հէր նէ զէման իսմէերլերը ի. սէ չահատէթ իտէրիմ» տէմիշ օլորզընտան, պիր գաշ կիւն սօնրա, Ալի աղանը՝ քէօլերինէ կէ. լիպ քէնտիլերինի ալարագ Սթամ պօլա կէթիրմիշ օլտուղընը, վէ քէնտիսի մահալլի հիւքիմէթինէ պէ. յանը մալիւմաթ իթմէտիկի կիպի, Ալի աղանը՝ քէնտիլերինի Մուշ հիւ. քիմէթինէ կէօթիւրիպտէ օրատա էշհատ (չահատէթ իթտիրմէք) իթմէմէսինին սէպէպինի տախի պիվ սէտիկինի սէօրլէմիշ, վէ «վագատանը աղշամ սաաթ 1տէ վուգու պուլաղ ընը սէօրլէյօրսը, օլ վագթ գարան. լըգ տէյի՞լ մի իտի» տէյու վուգու պուլան սիւվալէ, «կիւնէշ վար ի տի» ճէվապընը վերմէսիրլէ, «սաաթ 1տէ կիւնէշ օլ՞ը մը» սիւվալի իր. բատ օլունարագ, պունա տախի «կիւն վար իտի, սաաթ 1մի, 2մի, 3մի, պիլմէմ» ճէվապընը իթա իլէ եէքտիկերինէ միւպալին իֆատաթ. տա պուլունմուշ տրը։ Ցովսէփ տա. խի կէչէն բամազանրն կինճի ճուտաա էրթէսի կիւնիւ ազշամ՝ էգանընատան սօնրա ըէֆիզի Մանուկ իլէ Պիթլիս. տէն կէլմէքտէլէր իքէն 60 ատրմ ու. զաղտա Լօհօր սուլընրն եանընտա 4 աթլը վէ 50–60 բիատէնին պիր քէրվանը սօյուուշ վէ 5 եիւք եիւքլէտիպ կէօթիւրմիշ օլ տուզլարընը կէօրտիւքլերինի, վէ էկէրչի օլ վագթ աղշամ՝ էգանը օգունմըշ իտի իսէ տէ, բէք գարան. լրգ օլմադրզը ճիհէթլէ, քէրվանը օսյան աթլրարընը Մուսա պէյ վէ էօմէր պէյ վէ ճէզայիր պէյ վէ ճալօ Մուրատ օլորզընը թանրզընը կի. պի, բիատէլերին տէ եալընրզ Մար. նիկ գարիյէլի հասնօ վէ հիւսէյին վէ Ագբէնպի Բատվանը թանըմրզ օլ. որզընը, վէ պունլար 5 եիւքի եիւք. լէտիպ կիթմէքտէն սօնրա քէնտիլէ. րի քէօլերինէ տօղրու կիտերլեր ի. քէն, Ալի աղա՝ իւզերլերինէ կէլերէք «կէօրտիւնիւզ մի, պէնի սօրարլար» տէմէսիպլէ քէնտիլերի տէ «կէօրտիւք, ֆագաթ զօրզուսըզտան կէլէմէմիք» ճէվապընը վերտիրլերինի, վէ օլ վագթ Ալի աղայա Վարդենիս գա. բիյէլի օլորզլարընը, վէ քէնտիսինին իսմի Ցովսէփի օլորզընը խապէր վեր. տիքլերի ճիհէթլէ, Մուսա պէյին տավաճըլարընտան Միռօնրն զէվճէ. սինին վուգուաթը կիւնիւ Ալի ա. զա քէօլերինէ կէլերէք քէնտիսինէ «սէն Ցովսէփ տէրիմիսին, չահատէթ. իք իտէրմիսին, Սթամպօլա կէլը՞. միսին» տէտիկինտէ վէ մասրաֆընը տախի չէքմիկինտէ Տէրսաատէթէ կէլտիկինի, վէ Պիթլիսէ նէ. վագթ կիթմէքտէրինի պիրմէզ իսէ տէ, Բամազանրն կինճիւ կիւնիւ քէօլերինտէ ավտէթ իթմէք իւզրէ սաաթ 2տէ Պիթլիստէն հարէքէթ իթմէքտէրինի, վէ քէօլերինին Պիթ. լիստէն 8 սաաթ պուտը մէսաֆէսի օլորզընը. վէ Պիթլիստէն ալորգլա. ըը զախիրէյի հայվանա եիւքլէթ. մէյիպ արզալարընա ալարզլարը, վէ պինանէն ալէյհ եավաշ եավաշ կէլմէքտէ պուլընտրզլարը ճիհէթլէ, աղշամա գատար քէօլերինէ վարա մատրզլարընը, վէ քէրվան սօյուլ. տրզը վագթ քէնտիլերինտէն մատա օրալարտա ատամ կէօրմէքտիկի. նի պէյան իլէ, միւտտաի Ալի աղա վէ տիկէր շահիտ Մանուկը իֆա. տէլերինէ միւպալին վէ մուխալիֆ օլարագ իֆատաթտա պուլընմըշտրը։

(Տէվամ)

ՄԷՔԵԱԹԻՊ

ՊԱՆԴՈՒԽՏ ՈՒՂԵՒՈՐԻՆ ՆԱՄԱԿՆԵՐՆ Ն-ԷՆ ԻՒ.

ՀԱՆԴԷՍ Ս. ՎԱՐԴԱՆԱՑ Ի ՄԵՍՐՈՊԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Բարե՛կամ,

Թեթեւ հիւանդութեանս պատճառաւ չը կարողացայ Ի. Ամբ. նամակս մէջ ըրած խոստումս գործադրել, յուսամ Ներողամիտ կը լինիք սոյն ակամայ զանցառութեանս։

Ընթացող ամսոյս 8ին հինգշաբթի առաւօտուն յետ ժամերգութեանէ Ս. Մեսրոպեան վարժարանի լսարանաւոր սրահին մէջ տեղի ունեցաւ Ս. Վարդանայ աղգային հանդէս։ Հակառակ օրուան սաստկայուն ցրտին, ամեն դասակարգէ, տեռէ և հասակէ ազգանոց հաւընտիր բազմութիւն մը փութացած էր սոյն խորհրդաւոր հանդիսավարն։ բազմութիւն մը որ ինքնին շատ իսկ էր, այդ նուիրական հանդիսի շուքն, տպաւորութիւններն և նոցա անջինջ յիշատակն իրենց հետ տանելու։ Պարզ այլ գրաւիչ յատկութիւն մը ունէր այդ հանդէս, ամենուն սիրտ զգայուն և զեղուն ուրախութեամբ մը տոգորեալ էր, ամեն հոգւոյ ու սրտի մէջ մի եռանդ, ամեն դիմաց վրայ մի խնդագին ժպիտ կը փթթէր։

Դպրոցի դափնեզարդ դրան վրայ կը ծածանէր Օսմանեան կարմիր դրօշն, հանդիսավարին այլեւայլ կողմերը շքեղ այլ հրապուրիչ ճաշակով մը զարդարուած էին։ Սրահին ճակատն պճնազարդ պսակիկ մը մէջ կը փայլէր Վեհ. Սուլթանի լուսանկարն։

Տեղապահ Ա. յվազեան Սուրբ Հայրն բացակայ էր այս պահուն, վասնզի ինչպէս որ գիտէք, ինչ ինչ կարեւոր գործերու համար Ա. յոցն գնացած էր։ իր տեղ խուսմ մը քահանաներ կը նախագահէին հանդիսին։ Ուսումն. Խորհրդոյ անդամներէն մի քանիներ և բաւական բարձրաստիճան անձեր ներկայ էին ի դիմաց Ազգ. Վարչութեան։ Եկեղեցական կարճ արարողութենէ մը յետոյ, ուսանողաց և ուսանողուհեաց փափկալար շրթներն սկսան հանդիսին բացումն հոգեյոյզ երգով մը, հետզհետէ արտասանուեցան պարագային յարմար Հայերէն ճառեր և ոտանաւորներ։

Վանական ուխտէն Հայր Ամբրոսիոս Քիւրեղեան (որ յատկապէս հրաւիրուած էր) գեղեցիկ այլ խիստ սրտառուչ կերպով մը ճառ մը կարդաց որուն մէջ քաջ բացատրուած էր այդ հանդիսի կարեւորութիւնն ու իմաստն։

Նմանապէս վարժարանի ուսուցիչներէն Պ. Պետրոս Ապանեան և Բոլսոբականաց դասուն ներկայացուցիչներէն Մեծ. Մարտիրոս էֆ. Իգնատիոսեան կարճ ատենախօսութիւններ ըրին, սակայն չ'գիտեմ ի՞նչ պատճառաւ մանաւանդ առաջինն այնքան մեծ ընդունելութիւն մը չ'կրցան գտնել ժողովրդեան կողմանէ։

Գալով վարժարանաց տեսչին Ցովհաննէս էֆ. Տ. Միրաքեանցի, որ բազմած էր սրահին կեդրոնն, քանի մը դասատուներ և Ուսումն. խորհրդոյ անդամք ունենալով իր շուրջ և կը պարծենար իբրև նոր Աթենաս մ'ի կաճառ Մուսայից, չհամարձակեցաւ բեմն ելնել և գէթ քանի մը խօսք խօսիլ։ իւր պաղարիւնութեան այդ տհաճ ընթացքին վրայ, ներկայ հանդիսականք մեծ վիշտ մը կրեցին և ամենայնայնմ ցնցին այն մարդկանց առջեւ որոնք յատկապէս հրաւիրուած էին ծանօթ բարեկամաց կողմանէ։ Բարեկամ, արդէն շատ խօսուած ու գրուած է ամեն լրագրաց մէջ սոյն նորնտիր տեսչին կամ մանկավարժին վրայօք, հարկ չեմ համարեր ի զուր այդ օրինակ անձնաւորութեան մը համար լրագրողէջերն գրաւել և կրկին ու կրկին անգամ ընթերցողաց ձանձրոյթ պատճառել։ միմիայն ապահով եմ թէ բանիրսուն և գործունեայ անձեր կարող եղած են մինչեւ այսօր կշռել նորա յարգն ու արժանիքն և համոզում մը գոյացնել։ այդ իսկ բաւական է մեզի համար։

Այս առթիւ չը պիտի զլանամ ի նշան խորին երախտագիտութեան և զգացմանց որ կը տածեն իմ սիրելի և յարգելի բարեկամներս՝ նուիրել ամեն արժանիք և յարգանք վարժարանաց նախկին համբաւաւոր տեսուչ Մեծ. Մ. Մամուրեան էֆ. ի սրու բազմաչնաց առատահոս աղբիւրներէն հոսած այնչափ բարիքներն այսօր մինչեւ իսկ հեռաւոր ազգայիններն վայելելու բարեբախտութիւն ունին։

Փափաք մը ունէի միայն զործադրել, և այսօր ուրախութեամբ կը լսեմ որ ինձմէ առաջ շատեր զանիրականացնելու կը փութան, այն է կատարել Մամուրեան էֆենտիի քը սանհինգամեայ յոբելեանն։ Խընդութեամբ կսպասեմ այդ ուրախաբեր օրուան։

Կէս օր մօտ էր արդէն երբ հանդէսն փակուեցաւ քահանայից օրհնեանքներով և մաղթանքներով և ապա հանդիսականք խնդալից մեկնեցան և ի նշան իրենց գոհունակութեան մի քանի ուսանողաց մարմնամարզական փորձերու հանդիսատես եղան։ Շատեր ալ իրենց հետ տարին տիսուր յիշատակ մը, այն է Տեսչին անտարբերութիւնն։

Պանդուխտ Ողորմ Զմիւռնիա

1890 փետ. 13/25

Ց. Դ. Բարեկամ, կը հարցնէք թէ ի՞նչպէս անցուցի այս տարի Բարեկենդանն և և ի՞նչ արդիւնք գոյացաւ ի նպաստ հիւանդանոցի ներկայացուած պարահանդէսին։ Ուրիշ յատուկ նամակներու մէջ որոնք պիտի ստանաք ընդ հուպ պիտի վուլթամ գրել Ձեզ։

Նոյն

ՏԷՐՍԱԱՏԷԹ ՍՈՒ ՇԻՇԷՔԻԹԻ

Բարձրդան Էջ

Հիշ պիր տէլալը Տէրսաատէթ Սու շիշէքէթի ապօնէլերինտէն սու լուճրէլմէնի թահսիլ սրֆաթը օլմայրպ, ապօնէլերին՝ իւճրէթը մէզքիւրէյի եալընը թահսիլտարլար թարաֆընտան իթա օլընաճագ մուն թազամ եանի մախպու վէ բուլ վէ շիրքէթին իչէթմէ նազրրընը իմ զաբրը հավի մագպուզնամէյ գար ՀՐԱԳ թէէտիլէյ մէճպուր պուլն տրզլարը կիպի, թարաֆը շիրքէթ. տէն վերիրէն հէր նէվ մագպուզ սէ. նէտաթը տախի մաթպու վէ բուլը վէ նազրրը մումիլէյհն իմզարընը հավի պուլընաճագը, վէ աքսի հալ վուգուինտէ ապօնէլերին միքերրէ. րէն թէէտիլէի իւճրէթի իթմէք թէհ. լիքէսինտէ պուլընաճագլարը՝ պու. քերրէ շիրքէթը մէգքիւրէ թարա ֆընտան իլան օլընը։

ԹԷՎՖԻՀԱԹ

Եանէա վիլայէթի թիճարէթ մահքէ. մէի բէյիը սապրգը Տավիշօն էֆ.յէ բիւթպէի ուլա սընֆը սանիսի,

Աթինա վէ Բիրէ պաշ չէհպէնտէր. խանէսի գանչէլերիկի՝ չէհպէնտէր վէ. քեալէթի ինղիմամլրա թահրիրաթը Խարիճէյ գալէմի խիւլաֆալընտան ֆուտա պէյէ,

Թահրիրաթը Խարիճէյ գալէմի խիւ. լաֆալրը՝ Աթինա վէ Բիրէ պաշ չէհ. պէնտէրխանէսի գանչէլերի վէ չէհպէն. տէր վէքիլի Տիմիթրաքի էֆ.յէ,

Պաղտատ վիլայէթինտէ Խօրասան գա. զասը գայմագամլրը՝ Սայտա գայմա. գամը սապրգ Հասան պէյէ,

Պապը Սէրասքէրիատ Խաթիճքեատ վէ ինչաաթ տաիրէսի մէմուրլարընտան Հասան Թահսին պէյէ պինաղալրը գրիթպէսի թէվճիհ պույրրըմըշ տրը։

* *

Սէլանիք իտարէի ասքէրիյէսի պաշ քեաթիպի ալայ էմինի Բահի էֆ.յէ Գինճիս Օսմանի նիշանը իհսան պույրըմըշ տրը։

ՄԻԽԹԷՖԷՐՐԻԳԱ

Տիւն 1306 սէնէի մալիյէսինին (մարտ 1) հիւրլի միւնասէպէթիլէ ատէթատէն օլորզդ իւզրէ Բուսուսմաթ Էմանէթի իլէ Գալաթա վէ Քի. րէճ գարուսը վէ Զախիրէ կէօմրիւք լէրինտէ վէ Պալրզխանէյտէ ճէման 10 գուրպան քէսիլէրէք գաթը հազ. ըէթը Բահիշահի իչիւն տուալար օ. գունմըշ տրը։

Բուսուսմաթ Էմանէթինտէ իճրա գըլընան ըէսմտէ Բուսուսմաթ Էմինի Բահի բաշա հազրէթլերիլէ միւ. թէշար վէ մուհասէպէճի վէ Բու. սուսմաթ ճէմիյէթի ըէիսը էվվել վէ սանիլերի վէ ազասը վէ մուհաֆա. զա միւտիրի վէ սահիր մէմուրինը Էմանէթ հազրը պուլընմըշլար տրը։ Պու վէսիլէ իլէ մուհաֆազա միւտի. րի Պիւրհանէտտին պէյ թարա. ֆընտան մէմուրինը քիրամ վէ սա. իլէյէ պիր զիյաֆէթ քէշիտէ օլըն. մըշ տրը։

—Բուսուսմաթ Էմինի Բահի բաշա հազրէթլերի՝ տիւն Պապը Ալիյէ կիտէրէք Սաարազամ Քեամիլ բաշա վէ Տախիրիյէ Նազրրը Միւնիր բաշա վէ միւսթէշարը Բատման պէյ հազարաթըյա պազը մէվատտրը. ռուսումիյէ հագգընտա միւլազաթ էյլէմիշ տիր։

—Եարգ չրմէնտրֆէրլերի թահվի. լաթընրն իշթիրասընա տաիր Պարօն հիրշ իլէ իճրաի միւզաքէրաթ իթ. մէք իւզրէ Բարիզ կիթմիշ օլան Պանգ Վէրէյն նամ Վիէննա Պան գասընրն միւտիրի՝ մուամիլէյհ պա. ըն հիրշ իլէ պիր չէյէ գարար վեր. մէքսիզին Վիէննայա ավտէթ էյլէ. միշ տիր։

—Եավէրանը Շահանէտէն հօպ բաշա հազրէթլերի՝ էվվէլքի ագշամ պիր զիյաֆէթ քէշիտէ իտէրէք, պունտա խասսա օրտուսը միւշիրի Բէուքի վէ Թէչրիֆաթը ուսումիյէ նազրրը Միւնիր վէ Իսթանբուլ բաշալար հազարաթըյլա, Բուսիա, Ֆրանսա վէ Շուէտ սէֆիրլերի վէ զէվճէ. լերի վէ ախիրէն Պերլինտէն կէլէն եիւզպաշը Մ. Բիլիշգօֆ վէ սահիբ հազրը պուլընմըշլար տրը։

—Թ. Հաէյէ-Նամ օգունմըշ տրը։

«Զանագգալէյ եագրն հիսարլրգ նամ մահալտէ 2 սէնէ միւտտէթլէ հաֆրիյաթ իճրասընյա ասարը ա. թիդա թէհարրի իթմէք իւզրէ բուխ. սաթ արմըշ օլան Ալէքսանիալը Մ. Շլիման՝ պու քէրրէ Ամինատան չէհ. ըը մէգքիւրէ կէլիպ հիսարլրդա ազի. մէթ իթմիշ, վէ իւք պահարտա իչէ պաշլայաճաղը ճիհէթլէ, 200 գա. տար էլ ալապասընյա պիր թագմ ալաթ ու էտէվաթ կէթիրիպ չիմ. տիտէն պիր թագմ պարագալար ինչա իթտիրմէքտէ վէ բէֆիգաթրնա լալըմ օլան խատէմէ վէ ասէլէրի թէտարիք իթմէքտէ պուլընմըշ տրը։

«Իշիտիլտիկինէ կէօրէ, Մ. Շլիման՝ միւտտէթը մէէզունիյէթի օլան 2 սէնէ զարֆընտա հիսարլրգ վէ ճի. վարլարընտա գազմատրգ եէր վէ տէվիրմէտիք թէրէ պրրագմայաճա. ղընտան վէ պու հաֆրիյաթը էս. նասընտա բէք չօգ գըյմէթտար ա. սարը աթիդա էլտէ խտէճէյի մէ. մուլը գավի պուլընտրզընտան, չը. գարբլաճագ ասարը աթիդայա չէշ. մը ինսաֆլա պագրպ հուգուգը տէվլէթի լալրգը վէճճէլէ մուհաֆա. զա իթմէք վէ պիր չէյ գարարը. մագ իւզրէ կէօնտէրիլէճէք մէմուլ. լարըն զայէթ տրդգաթը օլմալարը լգթիդա իտէճէյի աչիքեար, վէ աք. սի հալտէ եէնէ սապրգը միսիլու. զայէթ գըյմէթտար առարը աթի. գանրն բէք գօլայրզլա Բիրէյէ աշբրրաճաղը տէրքեար տրը։

«Մ. Շլիմանրն մայէթինտէ պուլը. նան խատէմէ վէ ասէլէրէր՝ քէնտի. սինին բէք չօգ լութֆլարընը կէօր. միւշ վէ եիւզիւնտէն սէրվէթի բէյ. տա իթմիշ թագըմտան վէ էհալիսի քեաֆֆէթէն Բուս օլան էրէնքէօյ սէքէնէսինտէն օլտուզընտան, պու. լատան կէօնտէրիլէճէք մէմուլ. լարըն պէհէմէհալ զայէթ կէօղիւ ա. չըզլարտան օլմասը էհէմմ վէ էլզէմ տիր։»

ԻԼԱՆ

«Միքայէլ, Միհրան վէ Ստեփան Մեսրոպեան Շիրքէթի» իւնվանըյա Գալաթատա Տէմիր խանընտա նօմէրօ 3 մաղազատա էմրաքա պիտ պիր մասահաթ. կիւզար օտասը թէէսիս օլունմըշ օլուպ, մէգքիւրմաղազատա էմրաքա պիտ քեաֆֆէի մուամէլէ՝ չէրիթը միթիպլէ իւզրէ իճրա օլունուր։ Նէշէյլէ քի, էմ. լաքը իւզրինէ ագչէ իզրպ ու իսթիգ. րազը, վէ էմլաքը վէ ագարրն պէյ ու ֆիրուխթը, էմլաքը վէրկիսինին պիտ օլ. տրզը տաիրէյէ թէէտիլէսի, ֆէրազ վէ էմլաքը մէվզուիլինին թէվմիր ինթիգա. լը, վէ նիհայէթ էմլաքն տէվիրը պէ. էտպիսէ պիրմիմէ խուսուսաթընրն թէէվրէսի տէրէօհտէ օլընաճագը, վէ քէմլաքը տրդգաթ ու սիրաթլա իճրա իտիլէճէյի իլան օլունուր։

ՄԱՐՏ 19/31 ՏԻ

ՖՐԱՆԳ 250,000 ՖՐԱՆԳԱԼԸԳ

ՊԼՕԳԻՒԲ ԻԲՐԱՄԻՕՑԷԼԷՐ ԻԼԷ ՍԱԻՐ ԻԲՐԱՄԻՕՑԷԼԷՐ ԴԱՋԱՆԸԼՄԱԳ ԻՋԻՒՆ

«ՊԷՎԻԼԱԳՈՒԱ ԼԱ ՄԱՋԱ»

ԻԲՐԱՄԻՕՑԷԼԻ ԹԱՀՎԻԼԱԹՏԱՆ ՄԻՒՊԱՑԱԼ ԻԹՄԷԼԻ ՏԻՐ

Ինչպէս թահվիլաթ՝ 27 սէնէ միւտտէթ իչիւն սէնէտէ 4 տէֆա գուրբա տախիլ օլաճագ տրը։

Գուրբալար՝ Բօմատա մալիյէ նէզարէթինտէ Իթալիա Միլլէթ Գանգասը մալի իշթիլլէ վէ հիւքիմէթին զօմիսէրի վէ թարաֆը հիւքիմէթտէն իմալին օլունմըշ մէմուրլար մուվաճէհէսինտէ քէշիտէ օլունաճագ տրը։

Գազանրլան իքրամիյէլերին պէտլի՝ Թարիխը քէշիտէն պիր այ սօնրա Իթալիա Միլլէթ Գանգասը թարաֆընտան թէէտիլէ օլունաճագ տրը։

1 թահվիլը ասլինին ֆիյաթը 15 ֆրանգ
10 » » » 145 »
100 » » » 1400 »

Թահվիլաթը ասլիյէ՝ պէտէլի թէէտիյէ օլունտրգտա, Տէրսաատէթտէ Գարաքէօյտէ Տէյիրմէն խանընտա Ն. 14տէ Իսթրրն Ահէնցի իտարէսինտէն իթտա օլունը։

Թահվիլաթը մէգքիւրէ բօսթա մէսարիֆի թէէտիյէ օլունտրը հալտէ թէահհիւալի մէքթուպլա կէօնտէրիլիր։

Թէլէկրաֆ իւճրէթի միւշթէրիլէր թարաֆընտան թէէտիյէ օլունտրգտա, սօն տագիգատա թահվիլաթ նումէրօլարը պաթէլէկրաֆ իչար օլունաճագ տրը։

Պիր ղրլրգ բուլ կէօնտէրիլիսպ նումէրօ լէռնելարը թալէպ օլունտրգտա, հէր քէշիտէյն սօնդրա մէգքիւր լիսթալար իրսալ օլունաճագ տրը։

ԱԼԷՄԱՆ ԼԻՈՆԸՆԸ ԹԷՏՐԻՍԻ

Տէրսաատէթ Ալէման մէքթէպլէ-ընտէ օն սէնէսէն պէրու իճրաի մաղիֆէ իտէն Ալէմանկալը պիր մուալիմ՝ մէգրիբ լիսանտան խուսուսի տերմէրէ վէրմէք արզուսընտա տրը։ Ուսուլը թէտրիսիյէսի եէնի վէ բէք սուհուլէթլի օլարը կիպէ, չէրաիթի տախի միմթէխիտիր։ Թալիպ օլանլարը իտարէխանէմիզէ միւրաճաաթ իմմէէրի։ 10—3

ՍԱՐՐԱՖԻԵ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 13 մարտ

Ինկլի. էհսամը Ինկ. Լիր.	097-½
Օսմ. էհսամը աշրլարը	17 7/8
» » գարանտը	17-5/8
» » Սէրի Ա	39-¾
» » » Գ	25-⅛
» » » Ս	17-¾
Օթօման 1871	88-
Օսմանլը Պանգասը	11-5/8
Ռուսիա իսթիգրազը	104-½
Մըսըր ռուչ. մութթահրլուկ	95-
» իսթիկրազը	105-
Տահրա Սանիյէ Մըսըր	84-½
Թօլիտ իսթիգրազը	104-
Մանճուրիա. էհսամը 1877	-
Գամպիս Բարիզ 3 այ վաուէ	28-43-60

Բարիզ 13 մարտ

Ֆրանս. էսկ. 3 % Ֆր.	88 67½
» » ¾½ %	105-92½
Սէրի Օսմ. էհսանը աշրլարը	17-92½
» » գարանտը	18-05

Մէտրոտէլէ

Սէրի Պ.	24 55
» Ս.	18 20
Ռուսիէլի չրմէնարֆէրի	75-75
Օսմանլը Բէյ ժէսի էհսաբը	
» Պանգասը	486 25
Գրէտի Լիոնէ	726 25
Գրէտի Ֆոնսիէ	1525 75
Գէնթուար տ'էսգօնթ	615
Մուրէյիչ ագասիոնը	2512 50
Ռուսիա 5 % 1877	-
Իսթանբուլ էհսանը	92 60
Մըսըր ֆոնս. մութթահրլուկ	479 37½
Եունան 5 % 1879	459 37½
Գամպիս 3 այ վաուէ	25-25

Վիէննա 13 մարտ

Լօնտրա իւզերինէ գամպիս	119 75
Ռումէլի չրմէնտրֆէրի ֆի.	36 30
Օսմանլը Բէյի աքսիոնը	112-30

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսկ. ռում. տուն ագչ. գար.	20 08
» » » էն եուքսէք	20 09
» » » էն ազաղը	20-06
Գու սապահ աշրլարը գ. ք.	20 10
Իսթիգրազը տախիլի տուն գար.	43 56
» » » էն եուքսէք	49-
» » » էն ազաղը գ. ք	43-36
» » » աշրլարը	48 38
Մըսըր մութթահրլուկ գար.	40-10
Գու սապահ աշրլարը	-
Սէռի Ա.	-
» Գ.	25-
» Գ.	20-20
Ռումէլի չրմէնտրֆէրի	75-25
Ագչէ ֆիրկի	6-
Բէրօր Ղրշ.	0-
Հէվալէսիզ »	05-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	8-26
Ոիֆամալլ պանգասը	7-14
Մօսիլեթէ ժէնէրալ	4-28
Թրամվայ	4-78

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՓՈՇԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան	Դէր Բ.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	103-21
Մէթալիք »	100-30
Պէշլիք »	105-20
Ալթըլըգ »	105-20
Ինկիլիզ լիրասը	110 03
Ֆրանսըզ ալթունը	87-25
Բօլ	80-20
Գրէմից ալթունը	81-10
Գարպօն գայմէսի	08-52

ԹԱՍԹԻՃԷ ՔԵԱՂԷՏԸ

20) լիք քեաղըտ	-
50) » »	10-10
100) » »	-
500)» »	-
1000)» »	09 10
10000)»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 1)

Բումէրի եաթաղըսը։
Էսկի չէհիր վէ հէվալիսի գըվըր։
Ճրգ եաթաղըսը։
Ռնատօրու եաթաղըսը։
Օռէոս եաթաղըսը։
Հինտ թապիր օլունը եաշ թուգ լու էօքիւզ վէ ինէք կէօնիւ։
Եաշ թուզը էվրօպա կէօնիւ։
Թուզը զուրու Դայսէրի կէօնիւ։
» » տանա »
» » Իզմիտ »
Իզմիր քէսէլէսի։
Ֆէս վէ Իզմիտ ֆապրիգաի հիւմայունլարը իլէ Պէյզօղ տապաղխանէսինէ պէն իւչ եիւզ ալթը սէնէսին տէ լիւզումի օլուպ պաչատ մուհարիբ էշհանն միւնագասաթլարը իճրա օլունաճաղընտան, իմիասրնա թաիպ օլանլարրն իլանը ախէրէ գատար պէհէր կիւն մագամի Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսուսիկ տաիրէսինէ կէմէլէրի իլան օլընը։
28 շուպաթ 1890 3—1

ՊԱՊԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 2)

Էվվէլճէ իլան գըլընմըշ օլան էրէկլի մատէն քէսմիւրիւնիւն պէհէր ճէտիտ գանթարը օն իւչ ղրուշ օթուզ բարայա թաիպի էօհտէսինտէ մարթը բումինին եէտինճի չարչէն պիհ կիւնիւ թէքրար պիմիւնագասա գարարը գաթիսի վէրիլճէյի, վէ էրթէսի կիւնիւ եիւզտէ պէշ թէնգիլիք գապաղ օլընճաղը ճիհէթէ, իմ սարընա թաիպ օլանլարրն մագամ Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինէ կէմէլէրի իլան օլընը։
3—1

ՊԱՊԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 38)

Զաթալճատա Պաղչալը մէվգիինտէքի ինչաաթը իշիւն իւչ եիւզ ալթը սէնէսինտէ միւպայաա օլընճաղ էլի պին աթիգ չէքի մոլօղ թաշը, պէշ եիւզին մարթին քէրրիճ թուղարը, վէ իքի պին ռնպար գում վէ օն պին ամիգ գանթար քէօմիւր քիրէճի գօնթրաթօյա բապի օլընմագ իւզրէ մարտրն օնընճը ճուսատա էրթէսի կիւնիւ միւնագասաբնին գարարը գաթիսի վէ էրթէսի կիւնիւ եիւզտէ պէշ թէնգիլիք գապաղ օլընճաղրնտան թաիպ օլանլարրն Պապը Սէրասքէրիսի ինչաաթ տաիրէսինէ կէմէլէրի իլան օլընը։
28 շուպաթ 1890 3—2

ՊԱՊԸ ՍԷՐԱՍՔԷՐԻ
ճանիպը ալիսինտէն

(Նումէրօ 39)

Սէլանիք, Քիւռէնտէլ, Պէօյրէք վէ Քիւչիք Գարապրուն վէ Լանդազա վէ Ա,յվասը վէ Պաղրճա մէվգիինտէ պուլունան վէ պուլունտրրդյաճագ օլան ասաքիրը Շահանէ իլէ հարվանանթը միրիլէ իտարէսի իշիւն գլն իշ եիւզ ալթը սէնէսի զարֆընտա միւգիմաղի էրզագ վէ սաիրէնին պուրաճա իթասրնա թաիպ օլանլարրն թարիխը իլանէն իսիիպարէն պիր հաֆթայա գատար Մագամը Սէրասքէրի Լէվազիմաթը Ուսուսիկ տաիրէսինէ կէմէլէրի իլան օլընը։
28 շուպաթ 1890 3—2

Ճէվամիի չէրիֆէտէ իյգատ օլունմադ իւզրէ միւպայաա իտիլճէէք օլան 6400 քիւսուր ճէտիտ գըյէ մըզտարը ռուղէրը զէյթին չէրաիթը մէվզուէսիյէ պէհէր աթիգ գրյէսի 6 ղրշ.տա թաիպի էօհտէսինտէ պուլունտրրնա վէ մարտրն 3ունճի ճուսատա էրթէսի կիւնիւ սաաթ 9ա գատար հէր գայ բարա վէ կիւնճի բազար կիւնիւ 100տէ 5 թէնգիլ օլունը իսէ գապաղ օլունբգ անտէն սօնրա թէնգիլ գապաղ իտիլմէյէճէկինէ պինաէն, նօգսանբյա իմտա իմմէլ վէ տահա զիյատէ մալիւմաթ ալմագ իսթէյէնէրին սէճիրը իտարէի Էվզաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի։
27 շուպաթ 305 3—3

ԹՔՏԻՔԱԾՔԻ ԳԱԲՕՐԱՆՔԸ
ԻՏԱԼԻՍԻ

Պէհէր հաֆթա օլարագ Տէրսաատէթէլ Իսքէնտէրիյէ վէ Սուրիա պէյնինտէ սիւրաթ բօսթասը։

Տուտերլիչ գարտանրն թահրիր գօմանատասընտա Շարգիյէ նամ վապոր 1500 թոնէլատօ համուլէսինտէ վէ 300 պարկիր գումվէթինտէ օրթագ ալաֆրանկա մայես 19ընճը չարշէնպիհ կիւնիւ եօղէնտէն սօնրա ալտիք. սաաթ 4տէ Տէրսաատէթտէն հարաքէթէլէ ՉԱՆԱԳԱԼԷ, ՄԻՏԻԼԼԻ, ԻԶՄԻՐ վէ ԲԻՐԼՅԷ օղուլարագ բազար էրթէսի սապահլարը 4 պուլուգ կիւնտէն ԻՍԿԷՆՏԵՐԻՅԷ մուվասսէլէթ իտէճէք տիր։

Լօյճու պիլէթլէրի ֆամիլեաճա վէ կիս